ՆՈՒՄԷՐՈ 1560

1882 ՕԳՈՍՏՈՍ 14 ՇԱԲԱԹ

ԱԼԹԸՆՃԸ ՄԷՆԼ

ԱՊՕՆԷ ԳԻՑԱԹԼԱՐԸ

Մէջիտիէ 20 դուրուշտան

ՍԹԱՄՊՈԼ ԻՃԻՒՆ

Պիր սէնէլիք . . . . . 180 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 90 »
Իւչ այլըգ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՃԻՒՆ

Բօսթա իլէ իրսալ օլունաճակլար իչիւն

Պիր սէնէլիք . . . . . 220 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 110 »

20 Բարա

ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖԷՐԻ

ՄԷԿԱՏՏԷ ԲԱԼԻՓՓԻՈՅԼԷ ԻԼԱՆԻՆԷ ՎԷ ՄԻԼԼԻԹԷ

ՎԷ ՍԱԻԻԼԷՅԻ ՀԱՄԻ ԵՎ ՄԻ ՂԱԶԷԹԱ ՏԷՐ

ԻԼԱՆՆԱԹ ԳԻՑԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթըրը իչիւն

1 վէ 2 վէ Շիւնի սահիֆէյէ 5 ղրշ
Վեւնիւ սահիֆէյէ . . . 2 »
ԻԼԱԹԱՐ. Պանգա, Շերքէթ վէ ուրուրա սարրաֆիյէյէ պրա.
2 վէ Շիւնիւ սահիֆէյէրէ . 6 ղրշ
Վեւնիւ սահիֆէյէ . . . . 4 »
Զեյատէ մնատէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր։
Մէվատտը նաֆիսյա տալիր պէնտէր մէճմանէն գապալ օլունաճակ վէ տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայաճակ։

20 Բարա

Իտարէխանէսի վէ մաթպասասը, Սթամպօլոյ Պապը Ալի ճաուտէսինիտ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինիտ հաուէրօշ 8 տէ տիր։ — Ղազէթանըն ուսուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեֆֆէյի մէվատտ հազգրնտա. Միւտիրի դազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլու նոճաղը կիպի, քեֆֆէյի մէքեաթիպին տախի անը նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէ։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՆ

ՄԸՍԸՐ

Ազբնան սոն խապէրլէրէ կէօրէ, բէհչէնպիհ կիւնիւ Լօնտրատա պիր շայիա զուհուր իտէրէք, կէօյա Ինկիլիզլէրին Թել-էլ-Քէպիրի զապթ իթթիքլէրի վէ Արապէնին սաքէրինտէն 2000 քիշի էսիր Թութուգլարը սէյլէնմիշ իսէ տէ, պու շայիա մուախէրէն Թէքիպ օլունմուշ տըր։

—

Մուդավէլէյի սաքէրիյէի մալիմէ հագգընտա Վէֆէր կազէթասը պէրվէճէտը սթի մալիմաթ վերիյօր։

«Պաղը ռիվայէթէ կէօրէ, մուդավէլէյի սաքէրիյէ խուսուսընտա եէնիտէն պիր իբի միշքիլաթ Թէքվիվիւն իթթիշ տիր։ Տիկէր ռիվայաթ իսէ, միշքիլաթը մէզգիրէրէնին բէք հիքմի շէյլէր օլմայըգ, մուդավէլէյէ վաղը իմնա օլունմագ իւզրէ օլտուղու եօլունտա տըր։

«Տէվլէթլու Սաիտ վէ Ասիմ բաշալար հաղարաթը Թարաֆընտան տերմէյան օլունան չէբաթը ճէտիտէ միյանընտա, սաքիրը Շահանէնին խաքէնտէրիյէյէ չէդմասը մատտէսի տախի վար իմիշ։

«Տիւնքի կիւն Ինկիլթէրրա սէֆարէթխանէսինտէ պաղչէ զիեափէթի օլորը մալիմ օլուպ, փագաթ խարիճիյէ նազըրը Սաիտ բաշա հաղրէթլէրի պիր ազ էրքէն կիտէրէք սէֆիր հաղրէթլէրի իլէ միւքալէմէտէ պուլունմուշլար տըր։

«Արապի բաշա հագգընտա նէշր օլունաճակ պէճանմամէ խուսուսունտա տախի էլան պաղը մերթէպէ միւպայէնէթը էֆքեար մէվճուտ օլտուղու պաղը զէվաթը մերվիյաթընտան տըր։

«Զալիպա Արապի բաշանըն ասի իլան օլընմասընա պէտէլ՝ թէրքը սիլահ իտէրէք խրտիվ հաղրէթլէրինէ արդը ինգլյատա թթմէսի թէքլիֆ օլընմագ սուրէթի Սաիտ վէ Ասիմ բաշալար հաղարաթընըն ճիմլէի թէքլիֆաթլարընտան իմիշ։

«Իշիտիրմէյինէ նէզարէն, թէքլիֆաթը մէզպուրէ գապալ օլունտըը հալտէ հէման մուդավէլէյէ վաղը իմնա իթթիմէյէ միւհէյյա օլտրգլարընը միշարիլէյհիմա հաղարաթը պէյան պույուրմուշլար տըր։

«Ինկիլթէրրա սէֆիրի հաղրէթլէրի՝ թէքլիֆաթը ճէտիտէի մէզպուրէյի Ինկիլթէրրա խարիճիյէ նէզարէթինէ պիլտիրմէյէ մէճպուր օլաճակլարընը ճէվապէն տէօյլէմիշլէր տիր։»

—

Ամէրիքէ-Բէրէ կազէթասընըն պէյանընա կէօրէ, Պապը Ալի թարաֆընտան թէքլիֆ իտիլէն սաքէրի մուդավէլէնմէ լայէհասը՝ աթիտէքի տէօրթ նօգթայը հավի տիր։

1. Օսմանը օրտուսը՝ պինէկիա քէնտի իգթիտարը նիսպէթինտէ վէ էճնէզոլի մուավէնէթի օլմագսըզըն Մըսըրտա ասայիշին խատէսինէ չալըշաճակ տըր։

2. Ինկիլիզ սաքէրի՝ Օսմանը սաքէրինին մուամէլաթընա իշթիրաք իթմէքսիզին, չմնիքի մէվգիլէրինի մուհաֆաղա իտէֆէքլէր տիր։

3. Օսմանը օրտուսը՝ խաքէնտէրիյէյի էսասը հարէքէթ իթթիխաղ իտէճէք տիր։

4. Ինկիլիզ վէ Օսմանը սաքիրի՝ Մըսըրտա ասայիշ իտամ օլունընճա տէրհալ կէրի չէքիլէճէքլէր տիր։

Լօրա Տըֆրին՝ պու լայէհայը գապալ իթմէմիշ վէ ծնուն եէրինէ տիկէր պիր լայէհա թագտիմ իթմիշ տիր քի, մէզգիւր լայէհանըն իւչիւնճիւ պէնտիտտէ չէօյլէ եաղըը իմիշ. Օսմանը սաքիրի՝ Ինկիլիզ պաղ գօմանտանընտան էվվլճէ էմմ ալտագսըղըն հիչ պիր մուամէլէյէ թէչէպսիւս իթմէյէճէքլէր տիր. վէ մուամէլէյհ գօմանտան Օսմանը գօմանտանընընն բլանըրընը թէտգիգ վէ թաստիգ իտէճէք տիր։ Բէգա լօրա Տըֆրինին մէզգիւր լայէհատա տէրճ իթտիկի գինճի պէնտի ահգեատմընճա, Օսմանը գօլ օրտուսը երքեանը հարպիյէի ումումիյէսինէ Ինկիլիզ գաղթանը պիրլէյէճէք տիր։ Եինէ լայէհայի մէզգիւրէնին ցինճի պէնտի մուճիպինճէ, մէմլէքէթին ասսիյշի իատէ օլունտուգտան սոնրա Մըսրը արագիսինին թախլիսէսի մէսէլէսի պիր մուգավէլէի մախսուսէ իլէ թպին ու թաարիհ օլունաճակ տըր։

—

Էտէբէսին պէյանընա կէօրէ, խարճիյէ նազրը բաշա հաղրէթլէրի էվվէլէի կիւն թարաֆիայա պիլ ազիմէ Ինկիլիզ սէֆիրի լօրա Տիւֆրին իլէ միւլագաթի իթմիշ տիր։

Մէզգիւր միւլագաթատա, սէիս վէ ամէլէ մագամընտա Մըսըրտա Ինկիլիզ օրտուսու լէվազիմ մէմուրլարը խըրմէթինտէ պուլունմագ իւզրէ քիրա իլէ թութուլան ատէմէրին թէվգիֆլէրինէ տաիր կէչէն կիւն Ինկիլիզ սէֆարէթի թարաֆընտան վէրիլէն թագրիր իւզէրինէ միւքալէմէ ճէրէեան կյէմիշ տիր։

Գաթրրարա տաիր օլան միշքիլաթ թէսվիյէ օլունմուշ իսէ տէ, գաթրրճրլարա վէ սէմէրլէրէ տաիր օլան միշքիլաթ հէնուզ թէսվիյէ օլունմամըշ տըր։

—

Պու կիւնքի վէֆէրն իճմալը Ահվալ նամ պէնտը մախսուսընտա օգունմուշ տըր։

«Մըսըրտան ալընան խապէրլէր եէքթիկէրինէ զրտա վէ թէնագուզտան խալի օլմայըգ, տիւրիսթ պիր խապէր եօգ տէնիլսէ ճաիշ տիր։

«Մըսըրա կիտէն եէնի Ինկիլիզ գօմանտանը՝ Արապի բաշա օրտուսընըն ահվալը ֆէնինկիի սաքէրիյէսինի թահգիգ իչիւն մէզգիւր օրտուսընը զապթանընտան պիր իբի զաթ ճէլպ իթմէյէ չօգ ուղրաշմըշ իսէ տէ, հիչ պիր Արապ վէ էճնէպի զապիթին՝ ճահսուալըգ վէ խըյանէթ իրթիքաապ իթմէտիյինի կէօրիւնճէ միթէաճճիւպ օլմուշ տըր։

«Սիւվէյշէտի Ինկիլիզ սաքէրի պէյինտտէ բէք չօգ խասթէլիք մէվճուտ օլուպ, եէվմի.քիւլեյէթ իւզրէ վէֆիյաթ վուգու պուլաղը ախպարը մախսուսէտէն տիր։

«Արապի բաշա քէնտի մայէթը մախսուսէսինէ 25000 սաքէր իլէ 60 թօր ալմըշ վէ սաիր դուվվէթ-լէրինի էհլ վէ վիգթէտիր զապթիէր գօմանտասընա վէրմիշ տիր։

«Ագշամա սապահա շիատէթի ուլը մուհարեպէ վուգու պուլաճաղը միւդթէզամի հալտէն խաթիտալէն թախմին գելընը։»

—

Մըսըրտա վուգուաթը գաթիյէ հաղրընանմագտա տըր։ Սըր Կարնէթ Ուըլսի՝ Արապի իլէ չարբըշմագ իւզրէ օլուպ պիր մուհարեպէնին վուգուի մուհազդագ տըր։

Արապի՝ գաւվէի սաքէրիյէսինի Զակազիկ իլէ Թել-էլ-Քեպիրտէ պիրի.քտրմիշ տիր։ Կէօրիւնիւշտէ բաշի մէրգուտ՝ Թել-էլ-Քեպիրի թահ.քիմ ու թագվիյէ իթմիշ օլուպ, մէզգիի մէզքիւրը 25000 նէֆէր վէ 60 թօփ իլէ միւսաֆատա իթմէքտէ տիր։

Զանն օլունտրընա կէօրէ, Սըր Կարնէթ Ուըլսի՝ Թել-էլ-Քեպիրի մուհասրէ իթմէյի ժէնէրալ կրահամա պրագրպ, քէնտիսի տոզրուճա Գահիրէ իւզէրինէ եիւրիյէճէք տիր։ Խարիթայա ամթը նազար օլունտրգտա, անիտէ պու խապէրին խայաաթ նէվինտէն օլաբրը գօլայնա անլաշրը։

Ինկիլիզ սաքիրը սէֆէրիյէսինին մըդտարը մէվճուտը՝ իտարէ մէմուրիյնի տէ տախիլ օլարագ, 30000 նէֆէրէ պալիզ օլմագտա օլուպ, սաքիրը մէրգումէտէն՝ իչէ եարամայանլարը իլէ, Սիւէյիշ, Խանիգիա, Բօրսատա վէ խաքէնտէրիյէտէ պրագրան սաքիրը մուհաֆըզա թարհ օլունտրգտա, Սըր Կարնէթ Ուըլսինին անճագ 20000 ճէնքճիի գալը։ Հաթթա պու գատար սաքէրէ մալիք օլմագ իչիւն Սըր Կարնէթ Ուըլսի՝ Համինին ֆրգասընա պէ.գէճմէյէ մէճպուր տըր։ Չինքի թէէմինէն պէյան օլընտրընա կէօրէ, Մ. Համի իսքէնտէրիյէտէ պիր մուդտար սաքիրը մուհաֆըզա պրագարագ, կիտիպ Ինկիլիզ օրտուսընին գըսմի քիւլիսինէ պիրլէշմէք իչիւն էմր ալմըշ տըր։

Պու հալտէ Սըր Կարնէթ Ուըլսինին՝ պիր մըդտար սաքէր իլէ Թել-էլ-Քեպիր օրտուկեահրնը մուհասէրէ իտուպ, տիկէր թաբաֆատան Գահիրէ իւզէրինէ եիւրիմէք մուխթարարնա կիրիշմէսի միմքինսիզ տէյիլսէ պիլէ, բէք կիւճ տիր։ Միւշարէլէյհ Սըր Կարնէթ Ուըլսինին պու մուամէլէսի զարիպ պիր քիսթախըը միպէյյին պիր մանօվրա օլուպ, եկեր պունտան ճիզի պիր մուվաֆֆագէյէթսիզլիք հուսուլէ կէլսէ, Ինկիլիզ օրտուսընին հալի բէք ֆէնա սուրէթտէ պօզուլապիլիր։

Սըր Կարնէթ Ուըլսի՝ Գահիրէյէ կիթմէք իւզրէ Խամիլիա գանալը պէյունտաքի եօլատան պաշգա հիչ պիր եօլ իթթիխաղ իտէմէզ Պու եօլ Թել-էլ-Քեպիրտէ Արապինին ասաքիրի թարաֆընտան սէտտ օլունմուշ օլուպ, Զակազիկ՝ թարիգը մէզգիրը իքինճի խաթթը միւտաֆասընը թէշքիլ իթմէքտէ տիր։ Արապինին խթիհ.քեամիրը թագվիյէ իթմիշ օլտուղու օրտուկեահը սըգշարրրընմայընճա, Ինկիլիզլերգահիրէ իւզէրինէ եիւրիւմէյի ֆիքիրլերինտէն պիրլէ կէչիրմէմէզլեր։ Ինկիլիզլեր՝ Թել-էլ-Քեպիրտէ կէօզէտիճի պիր ֆրգա սաքէր պրագրպ, Գահիրէ իւզէրինէ ճէսուրանէ սուրէթտէ եիւրիյէպ, Արապինին տաքէրիլէ պիր մուհարեպէյէ թութուշմադ թէճրիպէսինտէ պուլունսալար պիլէ, Նիլ նէհրինին սաղ դէյրընտան կէչտիքլէրինտէ պէցիլ.քէ թէհլիքէլէրէ տիւշար օլաճակլար տըր։

ԺԷՆԷՐԱԼ կրահամ՝ Թել-էլ-Քեպիրտէ պուլունան Արապի սաքէրինէ մուդապէլէ իթմէք վաղիֆէսինի տէրէօհտէ իթմիշ իսէ տէ, էօյլէ պիր լիվա իլէ, պիր ֆրգա իլէ Արապինին հարէքեաթի հուրրիյէթ.քեարանէսինի մէն իչէնէր գապիը իմքեան տէյիտիր։ Արապի՝ միմքին մերթէպէ սիւրաթլա Ինկիլիզլերէ եէթիշմէյէ վէ եա անլէրին իւզէրինէ եանատան հիւճում իթմէյէ միւգթէտիր օլաճակ տըր։

Տիկէր պիր եօլ տախի վար տըր քի, մէգքիւր եօլատանընի իզ օրտուսը՝ Թել-էլ-Քեպիր իլէ Զակազիկ մէզգիլէրինէ օղրամագսըզին տօղրուտան տօղրայա Գահիրէյէ կիտէպիլիր։ Պու եօլ՝ Գահիրէտէն Մէնքէյէ կիտէն չէօլտէն վէ Ա՞օգամեան իլէ Աթագա տաղլարը պօյընտան կիտէր։ Ֆագամի պու եէրին բէք չօգ միշքիլթը օլտուղու կիպի, մահալը մէգքիւրատ պիր օրտույա ըղրմի օլան հիչպիր շէյ տախի պուլունմամագտա տըր։ (Մնացեալը)

(Տէպէր Մըսըր հավարլարը իչէնտ 3ինճի սահիֆէյէ ֆիրճանտան օլընա.)

ՏԱԽԻԼԻՅԷ

Տիւն եաղտրզըմըզ վէճճ իլէ, տիւնքի կիւն թարապիտատա Ինկիլթէրրա սէֆարէթինտէ պիր պաղչէ զիյաֆէթի քէշլատ օլունմուշ տըր։

Իշպու զիյաֆէթատ պիլճիւմէ սէֆիրլէր հաղրը պուլունմադըրը կիպի, մէմուրիյնը տէվլէթը Օսմանիյէտէն խարճիյէ վէ Եվգաֆ նազրրըրը բաշալար հաղարաթը, Սէրիէր, Շէհր էմինի Մազհար, Ահմէտ ճէլալ բաշալար, վէ մուհաճիրլին գօմիսիօնու բէիսի Բիրտ պէյ էֆէնտի հաղարաթը, խարիճիյէ նէզարէթի մէմուրիյնինէն Նաում էֆ. հաղրը պուլունմուշլար տըր։ Զէվաթը միշարիլէյհիմտէն մատտա, Պաղը Ալի բիճարընան վէ եավէրանը հաղրէթը Շէհրիյարիատն տախի նիճէ զէվաթ մէվճուտ պուլունմուշլար տըր։

Պաղ վէքիլ Սաիտ բաշա հաղրէթլէրի՝ պիր ազ նամիրամ օլտուգլարը հասէպլիլ, իշպու զիյաֆէթատ հաղրը պուլունմամըշլար տըր։

—Մուհարեպէի ախիրէտ էսիր խուլիպ Ռուսիայա կէօնտէրիլմիշ վէ էլան օրտատա գալմըշ օլան Օսմանը էսիրլէրինին գուրթարըլմասը իչին կէրէք խարիճիյէ նէզարէթինտէ վէ կէրէք ռէթէրսպուրկ Օսմանը սէֆարէթինտէ պունտան ագտէմ օլընան թէչէպսիւս իւզէրինէ, Ռուսիա տէվլէթի՝ մէմլէքէթին էօթէսինտէ պէրիսինտէ գալմըշ օլան էսիրլէրին թահգիգը տէվամլարինէ կիրիշէրէք, ճինայէթլէ իթհամ՝ օլընտրգտը ճիհէթլէ շիմնիյէտէ.ք Ռուսիատա գալմըշ օլան 4 նէֆէրի գարիպէն իատէ իտէճէյինի վէ սաիր էսիրլէրին տախի եագընտա իատէ օլընաճաղընը ռէթէրսպուրկ Օսմանը սէֆարէթին

ԼԷՊԻՊ ԷՖԷՆՏԻՆԻՆ ԲԱԲԱՐԹՈՍՈՒ

—

Ինկիլիզ կաղէթաբաբը՝ Ցերվիզ բաշա հաղրէթլէրի իւէ պէրապէր Մըսըրա ապիմէթ իթմիշ օլան Լէպիպ էֆէնտի հաղրէթլէրինին պա իրատէի Շահանէ Թիւրքէ դալէմէ ալըբը պիր բաբօրթօյու նէյր իթմէքսէ օլարաղլարընտան, մէղքիւր բաբօրթօյու պէր վէճէնը աթի թէրճէմէ խէրիվ։

Արապի՝ կէչէն սէնէ միրալայ օլուա, Մըսըր խառաբէսինին միւխթէլիֆ շիպէլէրինտէ պիր չօգ էճնէպի վէ խուսուսի իւէ Ֆրանսըզ վէ Ինկիլիզ մէմուրլարը գուլլանըլարաղ պունլարըն սըրքի խայալի պիր խըտմէթաէն տօլայը եուքսէք եուքսէք մաալար ալտըգլարընա միւնֆիկիլ օլուր։ Մէմուրլարը մէրգումէ՝ կէրէք մէնսուպ օլտուգլարը գօնսօլօսլար վէ կէրէք գօնթրօլ մէմուրլարը թարաֆընտան իլթիզամ օլունտըգլարընտան, մէսալիէնը ամմէ իւղերինէ խայլըսան խայլը պիր թէէսիր ըէյտա իթմիշլէր իսի։

Արապի՝ պու հալտէն միթէէսիր օլարաղ, թէհհէհիւաթը տիւէլյէնին իճրասընա հէչ պիր մէտար օլմայաճաղ պէօյլէ պիր նիզամընը հալէ խըտիվին նէհայէթ վէրէճէյի իւմիտլյէր, քէնտի քէնտիսէ պիր ֆըրգա թէչքիլ իթմէյէ գարար վէրտի։ Պու սուբէթլէ Արապի՝ Մըսըր իւէ օլան մուգավէլէթ իչին նէ տէրէճէ հիւրմէթ ու բիայէթի օլըգընը իպրաշ իթմէքտէ իսի։

Օ զէման հարպկյէ նաղրը պուլունան Զէրքէս Օսման Բըքդի՝ Արապկյէ իւէ անըն կիպի միրայայ պուլունան Աթիկ եվ Մուհամմէտ վէ Ալի ֆէհմի նամ իւբի ահիպպաասընը հաստ իթտիրտի։ Պունլարընն այնի թէվֆիֆ օլունտըգլարը կիւն իւբի ալայ ասքէր քէնտի միրալայլարընն թավլիյէի սէպկլինի թալէպ իթմէք նէյէթլյէ հարպկյէ նաղրընն իդամէթկեահընա տօպրու կէթտիրէր։

Իչթէ պու վագտա իւղերինէ, Արապի թէքմիլ օրտուսընն էմիլյէթինի ճէլզ իտիւ, պիր գաշ այ սօնրա սա քէնտի ալայը իւէ Ասպէտին սէրայընը գուշլամտը, վէ գօմիսէր Ալի Նէզամի բաշա իւէ Ալի Ֆուատ պէյ վասէթասըյլա մէճլիսը Նիւվալսն ադա ու ճէմինի վէ հէյէթը նուզղարընն թէպտիլինի թալէպ իթտի։ Խըտիվ պու թալէպէ մուվաֆֆագ իտիւա, մէճլիսը Նիւվալ իճթիմա իթտի վէ հէյէթը նուզղար տախլ եէնիսէն թէչէքքիւլ իյլէտտի։ Արապի հարպկյէ վէ պահրկյէ նաղրը մէմուրկյէթկյէ մագամը իդթիտարէ կէչիւ, Խըտիվ իւէ մումիկիէյհ արաբընտաքի իսթիւլֆաթ խիթամ պուլըր։ Մէճլիսը Նիւվալ՝ Մըսըր պիւճէսի-նէ տակր օլարաղ հէյէթը ճէտիտէի նուզղարընն թանդիմ իթտկյի լայիհալարընն թէտդիդինէ կիրիշտի։

Օ զէման մէճլիսը Նիւվալընն՝ գօնթրօլ մէմուրլարընն ումուր ումէսալիհինէ միւտահսէլէ իթմէք միւրատընա պուլունտուղունա տակր պիր չայիա զուհուր իթտի իսէ տէ, պունէնէ ֆէճլիսը Նիւվալ թարաֆընտան նէյր օլունան պիր պէյանամէ չայիան մէղքիւրէյի թէքզիպ իթտի։

Արապի՝ հարպկյէ նէզարէթինէ միւթէալլիղ իշլէր իչին Սուսանա պիր դաչ Զէրքէղ կէօնտէրմէք արզուսընտա պուլունտու իսէ տէ, պունլար իթտաթ իթմէքյիպ Արապկյէ խիթապէն պիր խաթիտա գալէմէ ալմադ իւզրէ 20 գատար Զէրքէղ ադը իճթիմա իթտիլեր։ Լաքին Արապի՝ պունլար քէնտի հայաթը ալէյհինտէ պիր ֆէսատ գուրույօրլար զանը իւէ մումկիէյհիմ թէվֆիֆ վէ հապս իթտիրտի։

Պիր տիվանը հարպ թէչքիլ օլունարաղ մումկիէյհիմ Զէրքէղլեր Սուսանա նէֆիկյէ հիւքմ օլունըլար։ Պու իլամ Խըտիվին թատտիգինէ արզ օլունտըգտա, Խըտիվ թախֆիֆը ճէզա արզուսընտա պուլունտըգընտան, Արապի իւէ հէյէթը նուզղար մուխալէֆէթ իտուա, պունտան հէյէթը նուզղար իւէ Խըտիվ արասընտա միւնասէպաթ բէք գկյատէ քէսալը պիւրուտէր իթտի։ Նէհայէթ Խըտիվ ասի զաղրթանը Ցերսատէթէ նէֆի էյլէտի։

Իչթէ հէչ պիր էհէմմկյէթի վէ ճիհէթը խարիճկյէսի օլմայան պու մատտէտէն տօլայը Ինկիլթերրա իւէ Ֆրանսա՝ տօնանմալարընը խաքէնտէրկյէյ կէօնտէրմէքյէրինտէ, հիւքիմէթը Սէնկյէ իչպու տօնանմա սէվգինին ահվալը աղըրլաթմագտան պաշգա պիր շէյ եարամայաճաղընը վէ ասայիշը մէմկէքէթի իիլալ իմմէսի միւհթէմիլ պուլունտըղընը տէֆթարա ղարպ տէվլէթլերինէ թէֆհիմ էյլէտի իսէ տէ, պիւթիւն պու մուամէլէթը մէշրուանէ սէմէրէսիզ գալընը։ Պունուն իւղերինէ զաթը Շահանէ՝ Խըտիվ իւէ հէյէթը նուզղար ալտընտա պիր իթիլաֆ հուսուլինէ մէմուրէն Մըսըրա գօմիսէրլեր կէօնտէրտի։ Արապի բաշա՝ քէնտի նէյէթի Մըսըրտա զաթը Շահանէնին հուդուգը իպգա իթմէք, ֆէրմանը Հիւմայունալրըն իճրասընը թէէմին կյէմէք, ֆէրման (հալը հաղրը) կէօղէթլէմէք, վէ մուդաֆէլէթը տաէլկյէյ թէաթիւրգի օլմայան մէվատտէ էճնէպի մէմուրկինինին սուի իսթիմալաթը էճնիսնա ալմագտան իպարէթ օլորընը Օսմանը գօմիսէրլերինէ պէյան իթտի։

Գօմիսէրլեր՝ միւրուտլերինտէն իչ կիւն սօնրա մուխալիֆ ֆըրգալարը պարըշարը մայա մուվաֆֆագ օլորլար։ Լաքին նէ չարէ քի, տօնանմալար Մըսըր սուլարընտա պուլունուգ, պիր Մաթրզ իւէ պիր (պուրատա քէրիմ ալբգ պրյագրըմշ տրը) արասընտա վուգու պուրան տտի պիր գավկա սէպէպկյէ խաքէնտէրիյինին վուգուսաթը ախիրէսի զուհուրա կէլտի։

Թարիֆէ հաճէթ տէյիլ տիր քի, պու պպատէ Մըսըրլըլար թարաֆընտան էվվէլճէ պիր թասավվուր պուլունմամըշ վէ Արապլար թարաֆընտան եայընըշ սօրա գուլլանըլմըշ վէ ասի թասվիր օլունան Մըսըր օրտուսու դըրինէն էօնիսնիս ալմայա եարտամ իթմիշ տիր։ Քէղալիք խապթ օլունտըգը վէճճէ, մագթուլ վէ մէճրուհին միյանընտա սիսնիս իւէ վուրուլմուշ պիր չօգ Մըսըրլալար վար իսի։

Խըտիվ՝ Օսմանլը գօմիսէրլերի վէ հէյէթը նուզղար՝ ճէրէյանէն իչպու վագտայը խապէր ալընճա, խաքէնտէրկյէյ աղմէթէ միւսարաաթ իտիւ, Խըտիվ իատէի ասայիշ վէ թէվֆիքը միւրիմիյին իչիւն թէտտապկրի մուգթազկյէ իթթիխաղ իթտի։ Խըտիվի միւշարիէյհ՝ միւճրիմկյինը մէրգումէնին մուհաքէմէի իչիւն պիր մահֆէմէ թէէսիս իթտի իսէ տէ, Ֆրանսըզ վէ Ինկիլիզ գօնսօլօսլարը մահֆէմէի մէղքիւրէտ վէքիլ պուլունտըրմագ իսթէմէյիպ, տիկէր գօնսօլօսլար տախլ պունլարա իմթիսալ իթտիքլէրինտէն, պունա սուի նկյէթտէն պաշգա պիր մանա վէրիկյէմէզ։

Արապի՝ իրատաթը Շահանէյէ վէ եվամիրը Խըտիվկյէյէ իթտաթ իթտիկյինի բէսմէն պէյան իտուպ, պիճիմէքի վիճուհ վէ բուէսաի գապաթլ վէ իւլէմա տախլ Խըտիվէ արզը ուզուսկյէթ իթտիքլէրինտէ, Խըտիվ՝ Բաղիպ բաշայը պիր հէյէթը ճէտիտէի նուզղար թէչքիլինէ մէմուրիթտի։

Հէյէթը նուզղար ըէիսի՝ քէնտի բօյնիթիդասընը էտասը զաթը Շահանէնին հուդուգը հիւքմանիսի մուհաֆազասընտան վէ ֆէրմանը Հիւմայունալար իւէ ըՈՒՈՒֆ-ունը վէ մուգավէլաթը տուէլկյէնին պագասընտան իսարէթ օլորընը պէյան իթտի։

Քէղալիք հէյէթը ճէտիտէի նուզղար բրօկրամը՝ խաքէնտէրկյէ վուգուսաթընտան տօլայը թէվֆիֆ օլունան պիլճիմէք էշկասա իչիւն մէվատտէ էճնէպի մէմուրկինինին սուի իսթիմալաթը էճնիսնա ալմագտան իպարէթ օլորընը Օսմանլը գօմիսէրլերինէ պէյան իթտի։

Գօմիսէրլեր՝ միւրուտլերինտէն իչ կիւն սօնրա մուխալիֆ ֆըրգալարը պարըշարը մայա մուվաֆֆագ օլորլար։ Լաքին նէ չարէ քի, տօնանմալար Մըսըր սուլարընտա պուլունուգ, պիր Մաթրզ իւէ պիր (պուրատա քէրիմ ալբգ պրյագրըմշ տրը) արասընտա վուգու պուրան տտի պիր գավկա սէպէպկյէ խաքէնտէրիյինին վուգուսաթը ախիրէսի զուհուրա կէլտի։

Թարիֆէ հաճէթ տէյիլ տիր քի, պու պպատէ Մըսըրլըլար թարաֆընտան էվվէլճէ պիր թասավվուր պուլունմամըշ վէ Արապլար թարաֆընտան եայընըշ սօրա գուլլանըլմըշ վէ ասի թասվիր օլունան Մըսըր օրտուսու դըրինէն էօնիսնիս ալմայա եարտամ իթմիշ տիր։ Քէղալիք խապթ օլունտըգը վէճճէ, մագթուլ վէ մէճրուհին միյանընտա սիսնիս իւէ վուրուլմուշ պիր չօգ Մըսըրլալար վար իսի։

Խըտիվ՝ Օսմանլը գօմիսէրլերի վէ հէյէթը նուզղար՝ ճէրէյանէն իչպու վագտայը խապէր ալընճա, խաքէնտէրկյէյ աղմէթէ միւսարաաթ իտիւ, Խըտիվ իատէի ասայիշ վէ թէվֆիքը միւրիմիյին իչիւն թէտտապկրի մուգթազկյէ իթթիխաղ իթտի։ Խըտիվի միւշարիէյհ՝ միւճրիմկյինը մէրգումէնին մուհաքէմէի իչիւն պիր մահֆէմէ թէէսիս իթտի իսէ տէ, Ֆրանսըզ վէ Ինկիլիզ գօնսօլօսլարը մահֆէմէի մէղքիւրէտ վէքիլ պուլունտըրմագ իսթէմէյիպ, տիկէր գօնսօլօսլար տախլ պունլարա իմթիսալ իթտիքլէրինտէն, պունա սուի նկյէթտէն պաշգա պիր մանա վէրիկյէմէզ։

Արապի՝ իրատաթը Շահանէյէ վէ եվամիրը Խըտիվկյէյէ իթտաթ իթտիկյինի բէսմէն պէյան իտուպ, պիճիմէքի վիճուհ վէ բուէսաի գապաթլ վէ իւլէմա տախլ Խըտիվէ արզը ուզուսկյէթ իթտիքլէրինտէ, Խըտիվ՝ Բաղիպ բաշայը պիր հէյէթը ճէտիտէի նուզղար թէչքիլինէ մէմուրիթտի։

Հէյէթը նուզղար ըէիսի՝ քէնտի բօյնիթիդասընը էտասը զաթը Շահանէնին հուդուգը հիւքմանիսի մուհաֆազասընտան վէ ֆէրմանը Հիւմայունալար իւէ ըՈՒՈՒֆ-ունը վէ մուգավէլաթը տուէլկյէնին պագասընտան իսարէթ օլորընը պէյան իթտի։

Քէղալիք հէյէթը ճէտիտէի նուզղար բրօկրամը՝ խաքէնտէրկյէ վուգուսաթընտան տօլայը թէվֆիֆ օլունան պիլճիմէք էշկասա իչիւն թէմամը իւէ պիր աֆվը ումումկյի խավի իսի։

Հէր նէ գատար մուհաֆազաի ասայիշը ումումի իչիւն թէտտապիրը լաղվէ իթթիխաղ օլունուպ, Արապի տախի էվամիրը Շահանէ վէ Խըտիվկյէյ իթտաթա հաղրը օլոուղունու պէյան իթտի իսէ տէ, Մըսըրտա մուդիմ էճանիպ՝ մէմկէքէթի թէրք իթտիլեր։ Գօնսօլօսլար՝ Խըտիվ իւէ հէյէթը նուզղարընն պագահ ասայիշ իչիւն սարկի իթտիքլէրի իդտամթա վագրկի իսի խսէլեր տէ, հիճրէթը էճանիպի մէն իթմէյիպ, պիլաֆրա թատճել վէ թէչվիզ կյէտիլեր, վէ վուգուսաթը ախիրէ տախի հիճրէթը մէղքիւրէյէ եէնի պիր դուվկյէ վէրտի։

Շիմտի Խըտիվ իւէ հէյէթը նուզղարընն իատէի ասայիշէ վէ մէնը հիճրէթէնէ սուրէթլէ մուվաֆֆագ օլտուգլարը մալիմ տիր, լաքին պաղը թահրիքաթ, վէ գօնսօլօսլարընն թէվֆիֆ օլունան էշխասա մուհաքէմէսինէ իշթիրքտան իսթինքաքաֆլարը՝ Մըսըր մէսէլէսինին աչգ պրրաղրլամասընա գարար վէրիլտկյինի կէօսթէրկյօրլար։

Հէր շէյ խիթամ պուլուպ օրտուտա իթտաթ իթտիքտէն սօնրա, ամիրալ Սէյմուր՝ պիր թավրը թէհտիտաքեասընէ տախ խոիպ, եվվելա խսթիհքեամ ինչաաթընտան շիքայէթ իթտի։ Խըտիվ իւէ Արապի՝ (հէր նէ գատար ինկիլթերրա տախլէն վէ հաթթա սեֆիանը հարպկյէսինտէ պիրէ իճրաթ թէտարիքեաթը ասքէրկյէ իթմէքտէ իսի իսէ տէ,) Մըսըր հիւքիմէթի իւէ օրտուսընն ՈՒՈՒֆ-ունը պագասընտան պաշգա պիր շէյ իսթէմէսիքլէրինի, վէ ասա թէտարիքեաթը ասքէրկյէ իւէ մէշրուլ օլմայտգլարընը ըէսմէն պէեան իթտիլեր։

Պու թէէմինաթա բաղմէն, ամիրալ՝ թէքրար իատտա իտէրէք, 24 սաաթ զարֆընտա իսթիհքամ ինչաաթը թաթիլ օլունմաղ իսսէ, աթէշ իթմէյէ պաշլայաճաղընը պէեան իթտի։ Խըտիվ իւէ հէյէթը նուզղար իսէ պէյանաթը սապգալարընը թէճատա ու թէքրար իտիւ, խաքէնտէրկյէ վուգու պուլմաղընը պկղղամ կէլիպ թահգիգ իտէրէք միւթմէնն օլմասընը ամիրալ թէքլիֆ իթտիլեր։ Ամիրալ իսէ, պու թէքլիֆի գապուլ իթմէյէրէք, 24 սաաթլըգ միւտտէթ խիթամ պուլըրգտա, եէնիսէն պիր իւլվիմաթամ՝ կէօնտէրտի, վէ գալէէր թախլյէ օլունարաղ 24 սաաթ զարֆընտա քէնտիսինէ թէէլիմ օլունմասընը թալէպ իթտի։

Խըտիվ՝ հագսըզ օլան պէօյլէ պիր թալէպկյէ մուվաֆֆագաթ իտէմէյէճէյինի ամիրալա անլաթմայա չալըշը։

Պունուն իւղերինէ ամիրալ՝ պինէգա քէնտիսինին թաեին իթտկյի միւտտէթին խիթամընտան պիրէ 4 սաաթ եվվել հուգուգը տուէլկյէ գավահիսինի բայմալ իտէրէք, թօր աթէյինէ պաշլատը։ Պուրատա բէք ճալիպը իթինա պիր վագտա ղէքը խաէլիմ։ Ինկիլիզլէր իւէ Ֆրանսըզլարը՝ խաքէնտէրկյէ արպէտտաճըլարընը մուհաքէմէ իթմէք իւզրէ թէչքիլ օլունան մահֆէմէյէ մուբախասալար կէօնտէրմէքտէն խաթին քեաֆ իթտիքլէրինտէն մատատա, թօր աթէյի էանասընտա Ինկիլիզ ամիրալը՝ մէրգում արպէտտաճըլարին մահպուս պուլունտուգլարը սէֆինէ իւզրինէ աթէշ կիւլէր մահպուսինին թախտկյէի սէպիլլէրի իչիւն օլուն։ Պու հալտէ Ինկիլիզ թօրարընընն օթարաֆա տօղրու աթէշ իթմէքլերինտէ տիկէր պիր մագսէտ օլընը ֆարզ օլունմալը տրը, քի պու մագսէտ՝ պիր սընը գալմագտա տրը։

ԶԱԹԸ ՇԱՀԱՆԷՆԻՆ ԱՐԱՊԻ ԲԱՇԱ ՀԱԳԴՐՆՏԱՔԻ ՊԷՅԱՆՆԱՄԷՍԻ

—

Արապի բաշանըն ասի իլան օլընմասը իչիւն ըրտ Տիւֆրին թարաֆընտան Պապը Ալիկ արզ օլունան թիւրքճէ պէյաննամէ սուրէթի Ինկիլճէյէ թէրճէմէ օլունարաղ Թաֆֆուտ տէրճ խիվմիշ օլորընընտան, պիր տախի պէյաննամէի մէղքիւրը կաղէթի մէղքիւրէն պիթթէրճէմէ ալթկյէ նագլ իտէրիվ։

Հէրինիզ մալիմ օլորընը վէճճ իւէ զաթը հաղրէթը Շէհրիյարի՝ ֆէրմանը Հիւմայունալար իւէ, թէէմին իտուիմշ օլան իսթիյազաթա թէվֆիգէն Մըսըր խըտիվկյէթինի Մէհմէտ թէվֆիգ բաշա հաղրէթլերինէ թէֆվիվ պույուրմուշլար տրը։ Մալիմինիզ տիր քի, խըտիվը միւշարիէյհ հաղրէթլերի ումուրը Մըսըրկյէ իտարէսինտէ հիւքիմէթը Սէնկյէնին վէքիլը մութլագը օլմաղլա, անընն էվամիրինէ իթտաթ օլունմագ լազրմ տրը։ Էվամիրը մէղքիւրէյէ մուղայիր պիր հալ տախի մէսուլյէթը ազիմէ տիր։

Իմտի Արապի բաշա գավանկյանը մէտէնկյէ վէ մուգատտէսէ ահքամը սարիհասընա մուխալէֆէթլէ իտարէնին իսթիյազաթա վէ վէզայիֆինէ սուրէթը միճրիմանէտե թաարրուզ իթմիշ, միւտահսէլէի էճնէպէյէ կյճապ իթտիրմիշ, մէմկէքէթին իթիպարը մայլսինի իիլալ իթմիշ, տէվլէթին պիր մուհիպպը գատմի օլան Ինկիլթերրա տէվլէթինին սէֆիանը հարպկյէսի հուզուրընտա թէտարիքեաթը ասքէրկյէ իճրա իթմիշ, թէտարիքեաթը մէղքիւրէնին թաթիկինէ տատիր օլարաղ հիւքմտարը մէթպուրմընը վէրկյի էմրէ իթտաթրպկյդ իթմէյէ ճիդաթի կյէմիշ, վէ իւքի տէֆա խըտիվ հաղրէթլերինին իդամէթկեահընը մուհասէրէ իթմիշ տիր։ Մումկիէյհ՝ քէնտի էֆամընտա ըսրար խէրէք, Ցերվիզ բաշա, Լէպիպ էֆէնտի, Ահմէտ Խատտ էֆէնտի վէ Գաարի էֆէնտի հաղարաթընտան միւէ.քեպ մահպուսինի կէօնտէրկյինի Գօմիսիոնը Հիւմայուն թարաֆընտան գանունը մուգատտէսէ վէ կյճապտաթ ահվալէ թէվֆիգան վէրկյէն նէսայիհը ագիրմէյի խսթիմա իթմէմիշ տիր։

Քէղալիք Արապի՝ Մըսըրտա քէնտի քէնտկյէ պիր հիւքիմէթ թէշքիլ խաէրէք, սուրէթը մէշրուանէտե միւթէշքքիլ պուլունան հիւքիմաթը մահպուկյէյ իլանը խուսուսէթ իթմիշ վէ էճանիպէ միւթէալլիգ օլան գավիտը մէմկէքէթինագլ ու բայմալ կյէմիշ տիր։ գավիտը մէղքիւրէ իսէ՝ հիւքիմէթը Սէնիյէի Օսմանկյէ վէզայիֆի մկյանընտա պուլունմագտա տրը։ Մումկիէյհ՝ վէզայիֆը մէղքիւրէյէ մուվասէֆէթ իթմէյէ ճիւրաթ իատուպ, պու սուրէթլէ Մըսըր գավմինը վէ ահվալը հաղրէգյէյէ վուգուֆը օլմայան պիր մըգտար էշխասը ալթիսաթ իթմիշ տիր։ Մատտամ քի խըտիվ հաղրէթլերի՝ տէվլէթին մէմուրինը մուաղդամասընտան պիրի տիր, վէ զաթը հաղրէթը Շէհրկյարինին էմինկյէթինի քեսպ կյէմիշ տիր, միւշարիէյհինն նուֆուզ ու մէսնէտինի էլ տօգունտրմամագ, վէ ֆէրմանը Հիւմայունալար ահքամընճա հաղ օլտուզու խիթիյազաթի իլէ հիւքիմէթինի մուհաֆազա իթմէք էլզէմ օլտուգընտան, Արապկինն խըտիվը միւշարիէյհ ալէյհինտէ խըտիվը միւշարիէյհ՝ ալէյհինտէ իճրայէ ճիւրաթ իթտիկի էֆալ՝ զաթը հաղրէթը Շէհրկյարինին տիկնահը ալիսինէ թէմամը յլա մուխալիֆ տիր։ Արապի բաշա՝ հէր նէ գատար պալատէ թաատտա օլունան վէ հագդընտա ճէզաի շէտիտի կյճապ իթտիրէն ճէրարտի իճրա իթմիշ իսէ տէ, խըտիվէ միւրաճաաթ խաէրէք միւշարիէյհ վասէթասըյլա աֆվ վէ մէրհամէթը բատիշահկյի խաթիրհամ, վէ արզը նէտատէթ վէ ուզուտկյէթ էյլէտիքտէ, իլթիճա-

---

ՖՈՒԳԱՐԱ ՀԷԲԻՄԻ

ԺԹ.

ԱԹԼԷՏ

(1499 Նէ-մէրօթան պէվամ)

Ալէյուսուսմ օ զէման վէ պու կիւնքի կիւնտէ պիրէ Ֆրանչ-Գօնթէ էյտալէթինին ֆագիր խանէլէրինտէ, սօգագ գաբուսընն եանընտա եէր գաթրընն պիր կէչէլէթինին տէօշմէսինտէ աչըսընը պուլունան պիր տէլիքտէն պօտուրրմա էնիլիր, վէ թէմէլլէր եարըլարգտա, տէօշմէնին ալթընտա գալան քէմէրտե պիր տէլիք աչըսը իսի։ Տէօշմէտքի տէլիք տէ թամ քէմէրտքի տէլիկին իւզերինէ պրագրը իսի։

Իմտի մուճիզէ նէվինտէն օլարաղ չաթընը թավանը եըգըլըպ կէօշտիւքտէ, տէօշմէտքի տէլիկի գաբամընը իսի։ Պիր չօգ քիրկյէր աշաղա էնհիքլէրինտէ, պիրպիրինէ էօյլէ պիր չաթընընը իսի քի, զանն իտէրսին պիր նէվի նարինճէ իտէյէ թէէքիլ իտուպ, օ տէլիկի մուհաֆազա իթմէքտէ վէ ֆագատ օ իսքէյէ տէ հէնուզ եանընընտան անգարիպ եըգըլմագ իւզրէ պուլունմագտա իսի։

Էկլանթին՝ հավասը բէյտէրբէյ ֆէնալաշըպ պօղունուդըգ կէթիրէն մէղքիւր պօտուրրմա սըզընմը օլտուզը հալտէ, իմտատա չաղըրը յօր իսի։

Լաքին մէրգումէյէ նա՞սը իմտատա իտիլճէէքտի։

Ճէհէննէմ կիպի եանմագտա օլան օլ մահալէ նա՞սը կիրիլճէքտի ... Օ ալէֆլէրին իչինտէն նա՞սը կէչիլիպ տէ էօյլէ պիր հարարէթլի հավատա նէֆէս ալընըպ վէրիլճէքտի ...

Էյհասը էկեր կէնճ զըպա գատար վարըլտա իսի պիլէ, մէրգումէ՝ թէքրար նա՞սը ալընըպ տա աթէշէրին իչինտէն տիշարը չը արըլճաճաղը։

Հաղիզի հիչ պիր գուրթուլուշ իւմտի եօգ իսի, վէ ֆագատ վագթ կէչիրքճէ թէհլիքէ տահա զիյատէ աղրըլաչը, էօլիմ եագլաշմագտա իսի։

Իչթէ գաթթան՝ եըլտըրըմ կիպի պիր սիրաթլա զիհինինտէ պու տէ տիրքէրիմիզի տիւհունտի։

Պու արա Էկլանթինին սէսի պիր տահա իչիտիլիպ, չէօյլէ պաղըրտը։

—Պիրատէր, պօղուլույօրըմ ... պիրատէր, էօլիյօրըմ ... կէլ տիյօրըմ։ Չարուզ եէթիչ։ գուրթար պէնի։

Լաղիւզոն եիւզինի թրմալամագտա վէ սաչլարընը ճօնմագտա իսի ... արանըպ տուրույօր իսի ...

Պիրակ պիրատէն պիրէ կէօզլէրի բարըտտը, մուզաֆֆերանէ պիր նիտտա իթտի, վէ Ալբիմեդէս կիսլի չու քէլիմէյի թէքրար խլէտտի։

—Էօրեէտ, եօրեէտ (պուլտուտ, պուլտուտ,)

Գաթթան Լաղիւզոն պիր չարէպուլմուշ իսի ...

Ի.

ԸՍԼԱՆՄԸՇ ԴԱԲՕԹ

Լաղիւզոն պիր նէվի պիրէր եարմագ իչիւն գաթթանը սօլ գօլընա սարմըշ օլմաղլա, մէղքիւր գաթթան աչը, չէշմէյէ զօշը վէ օ գալընն վէ ապրը գումաշը սույուն իչինէ պաթրտը։

Պու սրրատտա Բաուլ՝ Բիէ-տը-Ֆէր վէ Ժէրպա վէ պաղը տաղըլար իւէ պէրապէր օրայա վիւրուա իթմէքտէ իսի։

Պունլար՝ Բօյա սօգաղընընն աղզընտա տապքի իւսթէրինէ եըգըլան պիր պինանընն եանդգ եըգընթըրարընտան կէչմէկէ մէհպուր օլտուգլարընտան, օրատա էրէյիճէ օյանընպ կէճիքմիշլեր իսի։

—Նէ՞րէտէ տիր դըզ, —պաղըրտը Բաուլ՝ գաթթանա, —Նէ՞րէտէ տիր։

—Օրատտա, —ճէվապ վէրտի Լաղիւզոն էլի իւէ եանկընընն մէրքէդ եէրինի կէօսթէրէրէք։

Բաուլ՝ օ թարաֆա տօղրու սէյիրթտի։

—Թութունուզ, —տէտի Լաղիւզոն չիտտէթլէ, —մէրգումէի գուրթարմագտըզն քէնտիսի թէէլֆ օլամագ տրը։

Ժէրպա վէ Բիէ-տը-Ֆէր՝ տէլիգանընը գօլլարընտան թութտուլար վէ մուգավէմէթինի վէ պաղըրտլարընը տիյնէմէյիպ ալըգ օյտուլար։

—Պրագընը պէնի, —թէքրար իթմէքտէ իսի հիտտէթ ու զաղալա,—հիչ օլմազտա մէրգումէ իւէ էօլմէք խոթէրիմ։

Տաղըլարտան պիրինին պիր գաբօթու պուլունուա, գաբթան՝ օ գաբօթու տա ալարագ քէնտիսինինքի կիպի չէշմէտէ ըսլաթը։

Պատէհու պու ըսլագ գաբօթա սարըլարագ վէ պաչընը պիլէ գաբալրպ եօլունու էկօրէճէք գատար կէօզլէրինի աչըգ պըրաղարագ վէ քէնտի գաբօթընը տա պիր քէրրէ տահա ըսլատըպ գօյթուզունա վուրարագ, էվվ տօղրու կիթտի, նէֆէս ալմագտըզն ճէսուրանէ ալէվլէրին իչինէ աթընը, տէօշմէտքի տէլկյին գաբաղընը գալտըրը, վէ պու տէհշէթլի վէ գահրամանանէ մէնզարէյի սէյր իտէնլէրին խէվֆ ու հայրէթ նիտալարը արաբընտա պատուրրմըն իչինէ նապէտտա օլտու։

—Էկլանթին, —տէտի գաբթան նէրտիվանընն այագլարընտան սէրինն աչաղա էնէրէք, —Էկլանթին, իչթէ կէլտիմ ... Էկլանթին, հէյտիրէմ, նէ՞րէտէսին ...

Կէնճ զըզ ճէվապ վէրմէտի։

Մէրգումէ զըզ՝ չիտտէթը հարարէթտէն պօղուլարագ վէ բէյտէրբէյ նէֆէսի քէսիլէրէք, պայրըմըշ վէ սրրթ իւսթիւ եէրէ տիւվիւշ իսի։

Լաղիւզոն՝ պիր տտագիգա զայլ ֆիմէքտիդին, պիր ճէնապէյի քէֆինինէ նասըլ սարարլար իսէ, էօյլէճէ մէրգումէ զըզը քէնտի գաբօթընա սարը, պիր սըչրայըշտա նէրտիվէնտէն եօգ արը չըզտը, վէ Վէսսուվ վէ եա Էթնա նամ եանար տաղլար կիպի կիւրիւլթիւ վէ բանթըրտը իւէ եանմագտա օլան ալէվլէրին իչինտէն թէքրար սէրկյէ կէչտի։

Մումկիէյհ գաբթան՝ քէնտի գըյմէթի եիւքիւ իւէ գաբուտան տրշարը չըգտըրը վէ սապքի պօղուլմուշ պիր հալտէ Բաուլը գուճաղընա տիշտիւյիւ տաղիգատա, օ զէմանա զատար եըգըլմամը օլան չաթը տիրէքլէրի պէօյիւք պիր բաթրտը իւէ եըգըլարար վէ մէղքիւր պօտուրրմ տէլիկինին գաբաղընը էգկյ պօղուլար։

Էկեր պիր ապ էվվել օլայրտը, եանան էվին պօտուրումը Էկլանթին իւէ գաբթանըն մէպրը օլաճագտը։

—Ա՜հ, ագիգմ, պիրատէրիմ, —տէտի Բաուլ սէսի սէվինճէյի պիր ահ ու էնինէ գաթ օլունարագ, —պէն հայաթընընը գուրթարմըշ իսիմ. լաքին սիզ պօրճունուզու գիյատէյէ էտա իթտինիզ ...

(Տէվ-ի)

ֆաթ վէ թաաթթուֆաթը միւ-թէատտիսէյէ մաղհար օրմուշ տուբ։ Մամաֆիհի պիր աղ օնղ-բա թաաթթուֆաթը մէգքիւբէյի ունուտարագ, հարէքեաթը նա-հէմլարէսինտէ իսրար իթմիշ, վէ բէֆը լիվան իսեան իյլէմիշ տիր։

Պինապէրին Արապի բաշա՝ հիւ-քիւմէթը Սէնիյէ նազարընտա ա-սի ատտ օլունմուշ տըր։

Պու վէսիլէ իլէ, հիւքիւմէթը Սէնիյէնին՝ խրտիվ հաղրէթլէրին-ին նուֆուզ ու իմթիյազաթընը պագը թութմագ էմէլ վէ գա-բարընտա պուլունարգընը իլան իթմէք ֆիսէսէն խալի տէյիլ տիր։ Հէր բէֆսին պու ֆէրմանը ալնէյէ իթաաթ իթմէսի իչուն իշ-պու պէեանանմէի Հիւմայուն թահրիր օլունմուշ տըր։

ԳԱԹԻԼ ՊԻՐ ՖԱՄԻԼԵԱ

(ԲԱՌՆԷՆԱԼԻ ԿԱՌԱՎԱՆ-ԷՖԷՆԴԻՆ ԳԵԼՄ)

Օլ արա Օպէրին տախի էճզա-ճըլըգ իչի բէք էյի կիթմէյկպ սըգէնթը իչինտէ պուլունտուս-պու, Ֆէնայրուլարընն մնալիւմիւ օլտուղունտան, ալէագա զորու իլէ պաշա չըգարամաբգլարը ի-շի, ադչէ զորու իլէ պաշա չը-գարմայա դարար վէրտիլէր։

Իմտի Մատամ Կապրիէլ Ֆէ-նայրու, Օպէրէ պիր իւչինճիւ տավէթնամէ տահա իրսալ իտիպ, մէգքիւբ տավէթնամէնին իչին-տէ պէյան էյլէմէքտէ իտի քի, էկէր պիր կէճէ քէնտիսի իլէ վագթ կէչիրմէյէ բաղի օլուբ ի-սե, 2000 ֆրանգ քէնտինէ իսթիդ-բաղ վերէճէք տիր։

Կիւեա Մատամ Կապրիէլ, քէն-տի գօճասընտան կիզլիճէ իգօ-նոմիա իտէրէք մէգքիւբ 2000 ֆը-րանգը բէյ տէր բէյ ճէմ իթմիշ իտի, վէ Օպէր, իլէրուտէ վագ-թի օլտուղընտա մէպլիգը մէգ-պուրու քէնտիսինէ թէէպլիյէ ի-տէճէք իտի։

Օպէր պու իւչինճիւ մէքթու-պու սիսզ էյլէտիյինտէ, թալիֆի-լի պիր ճէվապտամէ եատրգ, քէն-տինէ արզ օլունան թէքլիֆլէրի գապուլ իթմիշ օլտուղունու, վէ պու էյլիկի ունութմայաճաղընը պէյան էյլէտի։

Մայիսին 14ինճի բազար կիւ-նիւ Մատամ Կապրիէլ՝ Օպէրին էճզաճը տիւքքեանընա կիտիպ, ասը կիճէսի սաաթ 8 ½-տա Սէն Լազար շըմէնտըֆէր սթասիօնը իթթիսալինտէքի Բասատ տիւ Հավր նամ մահալլատ պուլուշմա-յա գարար վէրտիլէր։

Իչլէր պէյլէճէ սըրասընա գօն-տուգտան սոնրա, Մարէն Ֆէնայ-րունուն զիհնինի պաշգա պիր տիւչիւնճէ սարը։

Նա գարը գօճա իքիսի իչի գը-վըրամայըպ Օպէրէ ղալէպէ ի-տէմէղլէր իսէ։ Չունքի Օպէր, էրէ ֆինճէ գուվվէթլի պիր տէլի-գանը իտի։

Մարէն Ֆէնայրու, տիւչինիպ, նիհայէթ իչի քէնտի գարընտա-շընա տախի անլաթմայա վէ անրն մուավէնէթինի թալեպ իթմէյ գարար վէրտի։

Լիւսիէն Ֆէնայրու, վագրա ա-նրա սըրա քէնտիսինի կէօրիւբ ի-տի իսէ տէ, Մատամ Կապրիէլ իլէ արասը պօղուգ օլտուղուն-տան, ասլա էվվէլրինէ կիթմէղ իտի։

Նիհայէթ Մարէն Ֆէնայրու, գարընտաշընան եիւրէյինի գա-զանմայա մուվաֆֆագ օլուպ, ա-նը քէնտի գարընը իլէ պարընթը-ըը, վէ Շաթուտա քիրալամշ օլտուգլարը եէնի խանէտէ մայի-սին 14ինճի կիւնիւ պիրլիքտէ թատամ էյլէմէյէ գարար վէրիր-լէր։

Եէվմի մէղզուրտա, ճինայէթ գարարը տախի Լիւսիէնէ պէրտի-րիլիր։

Լիւսիէն օլ վագրթա գատար նամուսլու պիր էօմր կէչիրմիշ օ-լուպ, գարըը վէ իւչ նէֆէր տախի քիչիւք չօճուգլարը պու-լունմադտա իտի։ Ֆագաթ բէք կէչէք թապիհաթը օլուպ, տա-յիմա գարընտաշը քէնտի իւղէ-բինէ հիւքմու թէէսիր իշլէթէ-պիլմէքտէ իտի։

Լիւսիէն, պու տէհշէթլի ճի-նայէթ թէրթիպինի իշիթիյին-տէ, էվվէլ էնթէնէ չէտիտէն գա-բը կէլտի իսէ տէ, գարընտաշը վէ կէլտինի քէնտիսինի գանը-ըրը բարի գէլմայա բէք պէօ-յիւք զահմէթի չէքմէտիլէր։

Մարէն Ֆէնայրու, պիր քիւ-բէք, ուճու սիվրի պիր պաթթա, վէ պիր չէքիճ սաթըն ալտը։ քէնտի ասըլ թէրթիպի, Օպէրին էօյլիսինիւ աշխանէնին տէօշէ-մէսի ալթընտա կէօմիւք իտի։ Ֆագաթ եա տէօշէմէ թաշլարը-նըն բէք աղը օլուպ եէրլէրին-տէն գալարըրլամայաճաղընտան, եաիսա զաթէն բէք էսքիմիշ օ-լան մէղքիւր խանէնին հէյնի թա-միրինտէ իչին մէյտանա չըգմա-սընտան դօրգուղունտան, Օ-պէրին էօյլիսինիւ չայրն տիպի-նէ էնտիրմէյէ գարար վէրտի։

Մէղքիւր ճէսէտին, սօնրատան սայտան եիւգիմնէ չըգմասընը մէն իթմէք իչիւն տախի, պիր աղ գուրչուն կաղ պօրուսու, վէ պիր տէ էլ արապասը սաթըն ալտը, վէ անլէրի Շաթույա կէօթիւ-տիւ։

Նիհայէթ պէտապախթ Օպէրին գաթլի իչիւն գարար վէրիլէն մա-յիս 18ինճի կիւնիւ կէլիպ եէ-թիշտի։

Եէվմի մէղզուր Համբարձում կիւնիւ իտի։

Լիւսիէն օլ սապահընը, Բա-բիլտէ քէնտի գարընտաշընան խանէսինտէ գահվէալթը իթտի։ Մատամ Կապրիէլ, իքի նէֆէր չօճուգլարընը քէնտի վաղտէսի-նին էվվինէ կէնտէրտի։ Վէ նի-հայէթ գաբը գօճա քէնտիլէրի տախի տիշարը չըգէպ, եէմէյի տիշարտա եէյէճէքլէրինի վէ պու-սէպէպլէ կէճէ եարընընտա խա-նէյէ ավտէթ իտէճէքլէրինի տա-խի, խըտմէթճի գըզը խապէր վէրտիլէր։

Սաաթ պիրտէ, լուչիւ պիրտէն շըմէնտըֆէրէ պինիպ Շաթույա կիթտիլէր, վէ քիրալամշ օ-տուգլարը խանէտէ հէր չէյի սը-բասընա գօյուուգտան սոնրա թէ-քրարէն Բարիզէ ավտէթ ի-տիւպ, 27 ֆրանգ մէսարիֆ իլէ կիւզէլ պիր թատամ տախի իթտի-լէր։

Սաաթ 7 պուչուգա կէլտիկին-տէ, իքի պիրատէրլէր թէ-քրա-բէն Շաթույա կիթմէք իւզրէ թրէնէ պինտիլէր, ֆագաթ Մա-տամ Կապրիէլ Ֆէնայրու, Օպէրէ վերմիշ օլտուղու ոէօղ իւզրէ սա-աթ 8 պուչուգտա քէնտիսի իլէ պուլուշմադ իչիւն Բարիզէ գալ-ը։

Ցահա պիր սաաթ վագթ վար իտի։ պու վագթի նէ՞ սուրէթլէ կէչիրմէլի իտի։

Մատամ Կապրիէլ, եէնի ըրզ պիր գատընա մախսուս օլտուզու իւզրէ, պու դիւնիա պիր սաաթը քիլիսէտէ կէչիրմէյէ գարար վեր-տի, վէ Սէն Լուի տէնթէն քի-լիսէսինէ կիրիպ, Օպէր իլէ պու-լուշմադ վագթինէ տէկին օրա-տա տիզ իւզրէրինէ կէլիպ տուր-տու։

Ամապա մէրգումէյի շու հալ-տէ կէօրէնէր, քէնտինի նէ՞ տէ-ըէճէտէ տինապ վէ պիկիւնահ պիր կէնճ գատրն զանն իթմէք-տէ իտիլէր։ Վէ ամապա նէ՞ ահ-լար չէքմէտիլէր։

Մատամ Կապրիէլ, քէնտի եվ-լէնմէսինտէն սոնրա պիր միւ-տէթ գատար բէք տինապ պիր հալտէ պուլունմադտա իտի իսէ տէ, գօճասը օլ գատար մէզհէ-պի մուգարա իթմէքտէ իտի քի, նիհայէթ մէրգումէ տախի Պա-տարագա կիթմէքլիյի թէրք իթ-միշ, վէ եալընընը պիր մնտա ի-չիւն եալնօտ մաշուգլարընա պիր վիզէթա վերմէյէ պէհանէ օլ-մադ իչիւն քիլիսէյէ կիթմէք իւզրէ խանէտէն տիչարը չըգ-մադտա իտի։

Մէրգումէ՝ իսթինթադը էվվէլ-լիսինտէ, եալընընը ճէնապը

Հադգըն քէնտի զիհնինի թէնվիր էյլէմէսինի նէյյաղ էյլէմէք իւզրէ քիլիսէյէ կիրմիշ օլտուղընը աէօյ-լէմիշ իսէ տէ, մահբէմէ հուզու-ըընտա, եալընընը վագթ կէչիր-մէք իչիւն քիլիսէյէ մուրաճաաթ իթմիշ օլտուղունու իգրար էյլէ-միշ տիր։

Նիհայէթ սաաթ սէքիզ պու-չուղու վուրտուգտա, Մատամ Կապրիէլ, Բասատ տիւ Հավրա վասըլ օլտու։

Օպէր քէնտիսինի մահէլլի մէգ-պուրտա պէքլէմէքտէ իտի, վէ Մատամ Կապրիէլի կէօրտիյիւն-տէ, «նէ՞րէյէ կիտէճէյիզ» տէյի սիւալ էյլէտի։

—Շաթուեա կիտէճէյիզ։ օ-րատա պիր ուֆագ խանէ քիրա-լամընը, պու կիճէյի պիրլիքտէ օրատա կէչիրէճէյիզ։

—Գօճան բէք ուղագ պիր մա-հէլլէ կիթմիշ օլմալը տըր։

—Էվվէթ, սէվգիւլիւ Օպէրիմ, օլ պապտէ ատա մէրագտա պու-լունմամալըընն, իշթէ պիլէթէին տախի հաղբը տըր։

Ֆիրվագը Մատամ Կապրիէլ, Շաթուեա կիթմէք իչին իբի ա-սէտ շըմէնտըֆէր պիլէթթի սա-թընն արընը իտի։ անճագ քէնտի պիլէթթի, թէքբարէն Բարիզէ ավէրն էրէճէ պիլէթթ իբէն, Օ-պէրէ վերմիյի պիլէթթ իսէ, եա-լընընը Շաթուեա կէօնէճէ պիլէթթ իտի։

Զիհնքի քէնտիսի թէքբարէն Շաթուտան ավտէթ իտէճէք, ֆագաթ պէտապախթ Օպէր օրա-տա ֆալանճէ իտի։

Մատամ Կապրիէլ վէ Օպէր, Շաթուեա վասըլ օլտուլար։

Օլ կիճէ մահիթապ տախի օլ-մանընը, եալընընը եըլտըզլարընը ըՀԷՐ իլէ խանէյէ տօղրու եօլ ալմանա պաշլատըլար։

Իքի թարաֆը քէսթանէ ա-զանընը իլէ թէդիին գըլընմիշ օլան եօլտան, խանէնին էօնիւնէ վտսը օլտուգլարընտա, Օպէրին իւզրէրինէ պիր գօրգու՝ կէլտի, վէ Մատամ Կապրիէլ անախթարը սօգուպ գարուեա ատտըրընտա, պիչարէ ատէմ, ատամընը իլէրու ախմանա թէրէտտիւտ կէօսթէր-մէյէ պաշլատը։

Մատամ Կապրիէլ պունու կէօր-տիյինտէ, մէրգումունն էլինտէն թութուպ, «Սէվգիւլիւ Օպէրիմ, պիր վագթի սենի ախէչին իչինէ պիլէ սալտըրմամա, սէնին Կապ-րիէլին իչիւն հիչ պիր սիւալ իթ-մէքսիղին, մէնմունէն քէնտինի էօլիւմէ սալտըրմայա հաղը կէօ-րիւնմէքտէ իտին։ չիմտի իսէ, պիր սէֆիլ գուլիպէնին գարու-սունտան իչէրի կիրմէյէ գօրգա՞-եօրմըսըն։ ահ, վագթիդը վէ ին-սանլար նէ՞ գատար թէպտիլ օլ-մուշլար տըր» տէտի։

Պունուն իւզրէրինէ, Օպէր թէ-ըէտտիւտինէ խիթամ վերտի։

Մատամ Կապրիէլ տախի, սալ-խանէ գարուսունտան իչէրի սիւ-բիւլէն քէսիլէճէք գօճուն կիպի, Օպէրի, խանէնին գարուսունտան իչէրի երթտի։

Ամանա կիրտիքլէրինտէ, Մա-տամ Կապրիէլ քիպրիթթ գութու-սունու Օպէրին էյլինէ վերիպ, քէնտիսի տախի մմոզ թութտու-վէ անը եագմանա հաղբրլանտը-լար։

Մարէն Ֆէնայրու, սալանընն գամուսու արգասընտա պէքլէ-մէքտէ իտի, վէ թամ Օպէրին էյլիպ մմոզ եագտըրը սըրտա-տա, էլինտէ պուլունան չէքիճի իլէ մէրգումունն պօյնունա էպլէ պիր չիտտէթլէ վուրտու քի, պի-չարէ ատէմ եիւգիւ գօեու Մա-տամ Կապրիէլին աեագլարընա գարանը, ֆագաթ տէրհալ ֆըբլանըպ աեաղա գալդըրընտա, Կապրիէլին էլինտէքի մմ-մուն ըՀԷՐը իլէ Մարէն Ֆէնայրու-եու թանընրդը կիպի, «ա՛հ, ի-չիմ պիթմիշ տիր» տէյի պա-ղըրտը։

Պունուն իւզրէրինէ պօղազ պօ-ղազա սէհշէթլի պիր տէօյիւշ տիւր պաշլատը։

(Պոթըը ոմրա)

ՄԻԱՑԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

. . . խմբագրապետ,

Միացեալ Ընկերութեանց ցնօ-բէն ժողովն բերկրութեամբ տե-ղեկանալով թէ Ռումանիոյ Պո-թուշան քաղաքի ազգայիններէն ինգասա Միացեալ Ընկերու-թեանց 391, (երկ. հարիւր ին-նըսուն, և մէկ) ֆրանգ հանգա-նակուած է ձեռամբ Մեծ. Գաբ-րիէլ էֆ. Էզաճեանի որ պաշտօ-ունի յանուն Միացեալ Ընկերու-թեանց նուէր հաւաքել Ռումա-նիոյ, Պուլղարիոյ և Արևելեան-Ռումելիի ազգայիններէն, կը փու-թայ հրապարակաւ իւր յատուկ շնորհակալութիւնները յայտնել աղնիւ նուիրատուաց և յիշեալ քաղաքի համայն ազգայնոց, և մասնաւորապէս Արժ. Տ. Պօղոս աւագ քահանայ Յակոբեանի, ինչպէս նաև խաչերես Կոյլաւեան արտաքսոտմ գերդաստանին որ անձնուիրաբար աշխատած են հանգանակութիւնն արդիւնաւոր ընելու համար, և որոյ շնորհիւ Միացեալ Ընկերութիւնն կը յա-ջայ դեռ ևս նորանոր նպաստներ ընդունիլ յիշեալ քաղաքէն։

Նեղսիակեալ յղելով ձեզ այն նուիրատուութեանց մի ցուցակն, կը խնդրեմ, . . . խմբագրապետ, որ բարեհաճիք հրատարակել զայն ձեր ազգօգուտ թերթի մի-ջոցաւ և ընդունիլ կանխաւ մեր խորին շնորհակալեաց և յարգա-նաց շաւատիքն։

Ի դիմաց Միաց. Ընկ.

Յնօրէն Ժողովոյ

Ատենադպիր Ատենապետ

Մ. Նրարոռնկեան Դ. Աբլանեան

12 Օգոստոս 1882

Ի Պոլիս, Ղալաթիա

Կէօչէ Օղլու խան, թիւ 13

ՑՈՒՑԱԿ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԵԱՆՑ

Պօթուշանի (Ռումանիա)

	Ցիրանք
Պատ. Հոգաբարձութիւն Պօ-թուշանի	150
Արժ. Տ. Պօղոս Աւագ քահա-նայ Յակոբեան	10
Մեծ. Աղա խաչերես Կոյլաւ-եան	80
Սենիւ Եղբարք Կոյլաւեան, որդիք խաչերես Կոյլաւի	100
Մեծ. Տէրտ.	
Յարութիւն Պուղտան Աստուր	10
Մանուկ Զօմաքեան	8
Ներսէս Ն. Կոյլաւեան	8
Գասպար Գրիգորաշ	6
Խաչիկ Մանէա	6
Կրիգոր Թորոսեան	5
Վարդան Բորովիչ	4
Ս. Իպրայէլեան	4
	391

Խրտիվէյէ վարօր գումբանեասը թա-րաքընտան կէլէն իլան։

Խրտիվէյէ վարօր գումբանեաս-ը իտարէսի՝ հաֆթատա պիր քէրրէ օլմադ իւզրէ Խաքէնտէրի-նէ իլէ Բօրսպիտ պէ՛ընտէ պու քէրրէ պիր բօսթա վարօրը իշ-լէթմէյէ պաշլատրընը էհալիյէ իլան էյլէր։

Մէղքիւր բօսթա վարօրը հէր պաղ կիւնլէրի ալաֆրանկա ագ-շամ սաաթ 4տէ Խաքէնտէրէյէ-տէն վէ հէր բէնչէնպիհ կիւնլէ-րի ալաֆրանկա եէնէ ագշամ սա-աթ 4տէ Բօրսպիտտէն հարէքէթ իտէճէք տիր։ 13—1

ՄԸՍԸՐ

Պայրամ մինասէպէթէյլէ խը-տիվ հաղրէթլէրի՝ մին զայրի բէս-մին օլարագ, քէնտիսինէ վիզիթա վերէնլէրի գապուլ իթտիկինտէն, բէք չօգ զէվվէթլէ միշարիլէյէ հաղրէթլէրինէ վիզիթա վերտի-լէրի կիպի, ժէնէրալ Ատայ, ա-միրալ Սէյմուր, վէ Աւսթրիա ա-միրալը իլէ երքեանը հարպլարը խըտիվէ վիզիթա վերմիշլէր տիր։ Ամիրալ Սէյմուրընն միւսատտէսկյ-լէ Մըսըր սէֆինէլէրի թօր աթ-միշլար տըր։

Խաքէնտէրէյէտէն Բէնիէ Լօր կաղէթասընա եաղլըրընընա կէօ-բէ, խրտիվին իւչ տանուճաղատէ-Լէրի բրէնս Հալիմ, բրէնս Ահմէտ վէ բրէնս Բեամիլ, վէ Մէհէմմէտ Ալի ֆամիլեասընտան տիկէր եէ-ատ աղա՝ պիրա իհթիրաղ հարէ-քէթը միլլիյէ՛յէ թարաֆտար օլարգլարընը պէ՛յան իթմիշլէր տիր։

Բէգա Սընդրոզա չէ՛քիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, քէնտիսի-նին Լանդէր կաղէթասընն մուա-պիրը մախսուս օլտուղընը իս-տատ իսէն պիր Ֆրանսըզ ինկիլիզ դարագօլարը թարաֆընտան թէվգիֆ օլունմուշ տըր։ դիրա մուսպիրը մերգում՝ ինկիլիզ մ-մուրլինի թարաֆընտան քէնտի-սինէ վերիլէն բուխաթնամէ մուճ-իպինճէ եաղընը իսքէնտէրիյէ չէհրինտէ սէրպէսթանէ տօպաշա-ճաղ իքէն, պունուն ադրի օրա-բաղ տուշմանն խաթթարընա տօղրու կիթմէքտէ իմիշ։

—

Բիաղ բաշա՝ Իսքէնտէրիյէյէ կիթմէղտէն էվվէլ Խրտիվին քէն-տիսինի չարբրմասը հաղգընտա Մարսիլիատա 8էյլ Նէ-ղընն մուա-պիրիյլէ ատիտէի միւլադաթը իճրա իթմիշ տիր։

«Ինկիլիթերրա հիւքիւմէթինին պաշրճա մագսէտի՝ Մըսըրատա ասայիշ ու ինթիզամը իատէ իթ-մէքտէն իպարէթ օլտըղընտա տիր Մ. Կլատսթօնրն պէ՛յանատ ու ի-ֆատատթընը խուլիսէթինէ էմ-նիյէթը թամմէմ վար տըր։ Էկէր Մ. Կլատսթօնրն գապինէթօսը տիչէրէ, տօղրուտան տօղրույա պիր հիմայէյէ միւնճէրը օլաճագ տահա զիյատէ պիր հըրս ու շան բօյիթիգասը զուհուրա կէլէպի-լիր քի, պու բօյիթիգայա՝ հէր պիր սահիհ Մըսըրը էօյիմինի կէօղինէ ալըպ մուգավէմէթ ի-տէճէք տիր։ Ֆիլհագիգա Էվրօ-բա՝ ինկիլիթերրանընն նէյյաթը հագ-գընտա էնտիչէ հրսա իթմէքտէ իսէ տէ, պիր մուհարէպէի ու-մումիյէյէ սէպէպլիյէթ վերմէք գօրգուսըյյա պիր հըմայէյէ միւ-սատտէ իտէճէք տիր։ Արապիյէ կէլինճէ, մէրգում ուզուն միւ-տէթ մուգավէմէթէ միւգթիտիր օլմայաճագ տըր։ Արապա՝ նիհա-յէթի իւլէմի եա խմէքլի իթա-աթ իտէճէք վէ եախսա չարչա-ըըգ մաղլուպ օլաճագ տըր։ Հէր հալտէ ինկիլիթերրա բօյիթիգասը՝ տիկէր տէվլէթլէր թարաֆընտան հիչ պիր սէքթէ կէօրմէքսիզին ասըլ թարիդը միւթթախէզինէ տէվամ իտէճէք տիր։ Արապի ճէ-զասըզ գուրմուլմայաճագ տըր։ Բաշալի մէրգում՝ մէպտի ու գաի-տէսի օրմայըպ պիր գաչ էճնէպի իսթիրլաֆընընը թահրիքաթ ու իրզաաթնա գաբըրպ մէմլէքէ-թինի խարապ իտէն պիր խան սերսէրինին ճէզաի սէզասընա միւսթահագդ տըր։ Մ. տը Լէ-սէբա՝ մուգավէմէթ իթմէք թէ-շէպպիւսաթը միւթէմատիյէսին-տէ պուլունարգընընան, քէնտիսի-նի հէտէֆը իսթիհղա իթմիշ տիր։ Վէ հագիգաթէն Մ. տը Լէսէբ-սին պու կիպի մուամէլէտէ պու-լունմասընա ինկիլիզլէրին միւսա-ատէ իթմէյիպ, մէրգումը չիմ-տիյէ գատար լաթրտ իթմէլի ի-սի իսէ տէ, անլէրին (ինկիլիզ-լէրին) պէյլի նիհայէթ տէրէճէ պիր թէտպիր իթթիխաղ իթմէ-մէլէրի՝ Մ. տը Լէսէբսին պունատ-ան ադտէմ էյֆա իթտիկի զիգէյ-մէթի խրտէմմաթը տէրկաթբրա օնա ըիսայէթ լիմմէլէրինէ նէ-յէթի խտէօր։»

—

Թաշ կաղէթասը պիր խաքէնտէ-ըիյէ մուխպիրինտէն ամիտէքի թէլէկրաֆը ախզ իթմիշ տիր։

Խաքէնտէրիյէ 16 օգոստ.—Ալ-տըղըմ մանիմանթը մախսուսէյէ կէօրէ, Արապի բաշա՝ եէնիտէն ինկիլիզ ասքէրի միւրուտ իթտի-կինի խապէր ալընճա, ինկիլիթէր-բանընն քիւլէյեթլէ պիրիքմիշ օ-լան գուվվէի ասքէրիյէսինէ սու-ըէթը մուէսսիրէտէ մուգավէմէ-թէ միւգթէտիր օլմասընընը հրսա իտէրէք, զահիրէն պիր միւտա-ֆաատա պուլունուպ, մուախարէն էսլիհասընը Պապը Ալինին պիր մուրախասաբ եէտինէ թէսլիմիթ-մէք ֆիքրինի գուրմուշ իմիշ։ Հիւքիւմէթը Սէնիյէ՝ պէօյլէճէ հուգուգը հիւքմանիսի վասէթա-սըյլա պիր թարաֆտան ասի թէ-պասը վէ տիկէր թարաֆտան էճնէպի ասասքիրի պէյնինտէ իճ-բար թէվասսութ իթմիշ տիր։ Պու թէթթպիր՝ Պապը Ալի թարաֆընտան նասիհաթ օլունմուշ վէ էվ-վէլճէ անրնա գարարլաշըրըմշ պիր թէրթիպ տիր։

Գաֆրուտուրատան ալընան սօն խապէրլէրէ կէօրէ, Արապի բա-շանըն օրտուկեահընտա պիր թա-գըմ ատ ատէմլէր պուլունարգըն-տան, օրտուկեահը մէղքիւբ գար-մագարը օլմուշ տըր։

—

Ալէմանիա տէվլէթի եէնի ին-ճա իթթիֆագի Սօֆ. նամ գըրհ-ը սէֆինէսինի տախի Մըսըր սու-լարընա կէօնտէրմիշ տիր։

—

Խաքէնտէրիյէտէն չէ՛քիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, խաքէնտ-էրիյէնին թօբա թուլուարգը սը-բատտա Մ՚ա՝ էգ նամ գրրհը թարա-ֆընտան էն գիյատ խարապ ի-տիլէն Մէ՛ թաղեասը խարապէ-լէրի ալթընտան պու քէրրէ տա-հա պիր խայը նաչէլէր պուլու-նուպ, պունըար թէֆֆիֆին իթ-մէքտէ իմիշլէր։ Մէղքիւբ թաղ-եա սէրունինտէ 70 թօնէլաթօ պարուտ վէ 200 գատար թօրբիլ վէ եիւղէրճէ տէ գումպարալար պուլունմուշ տըր։

Իզմիր վէ Դըպրը՝ վէ ձէզայի-ը-Պահրը-Սէֆիտտէն վէ Տէր-սաաէթտէն պիր թագըմ սէր-սէրիլէր՝ դարբընընդգլարտան պիլ իսթիֆատա, եաղմայա գօյուլմագ էֆքարը իլէ Խաքէնտէրիյէյէ վիւրուտ իթմէքտէ իսէլէր տէ, ալարընընմ մանիմանթը մախսուս-սէյէ կէօրէ, ինկիլիզլէր պունը-լարը գարայա չըգմայա պըրագ-մայօր իմիշ։

—

Սիւվէյշէն իչար օլընտըղընա նազարէն, Սիւվէյշէտ պիր թէ-ըէտտ վագը օլուպ Հօլանտա խա-նէսանը գրալխինէ մէնուպ միւ-թէվէֆա բրէնս Հանրինին էմրա-քընտան պուլունան ճէսիմ պիր օթէլ իլէ պիր գաչ էմթաա մա-ղալալարը՝ պու քէրրէ ինկիլթէ-բա տէվլէթին թարաֆընտան պիր միլիօն ինկիլիզ լիրասընա միւպա-յաա օլունմուշ տըր։

Մէղքիւբ օթէլ զայէթ հավա-տար պիր մէվգիտտ օլտըղընտան, մուհարէպէի հաղբրէտ պիր խասթախանէյէ թահվիլ օլընա-ճաղ իմիշ։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Բօմատան չէ՛քիլէն պիր թէ-լէկրաֆա կէօրէ, Իթալիա տէվ-լէթի Թարապլուսը Ղարպա Իթա-լիա ասքէրի սէվգ օլընճաղընա վէ պու պապտէ տէվլէթլէր պէյ-նինտէ մուխապէրէ ճէրլէեան Իթ-ալիկնէ տաբր Ինկիլիզ կաղէթա-լարը թարաֆընտան նէչը օլունան պիր շայիաը ըէսմէն թէ-գրիպ էյլէմիշ տիր։

—

Գարատան Սէլպինին Արնավուտ չօչանլար իլէ միւնազասընտա Արնտվուտլարը ճէրհ իթմիշ օլ-մաղլա մաղնուն պուլունան գա-տան կրէնֆիլին իճրաի մուհաքէ-մէսինէ Ինկիլթէրրա սէֆարէթի թարաֆընտան իթթիրազ օլընըը-ղը հալտէ, պու քէրրէ Ինկիլթէրրա տէվլէթինին հուգուգ միշալիր-լէրինէ պիլ միւրաճաա մուսաֆ-էյ գարատան Կրէնֆիլին մուհա-քէմէսինէ մուվաֆֆագաթ էյլէ-տիյի Լօնտրա կաղէթալարընտա մէրվի տիր։ (Վ-ԷՐ)

—

Ինկիլթէրրանընն Պօ չէհրինտէ բէյսի վիւքէլա Մ. Կլատսթօնրն հէյքէլի (արձան) բէ.քզ օլունուպ օգոստոս 10ատ քիչատ բէսմի իճրա օլունմուշ վէ 30000 քիչի գատար հաղբը պուլունարագ մէօհիւբ մուհաֆիզը Լօրտ Դար-լինկֆօրտ իլէ խարիճէյէ նազբրը Լօրտ Կրանվիլ պու միւնասէպէթ-լէ եյրատը նուրգ իթմիշլէր տիր։

—

Բոշֆորն նամ ինկիլիզ սէֆինէ-սի հագդընտա Օսմանը թէլէկ-բաֆ նէզարէթինէ պաղը խապէր-էր կէլմիշ տիր։ Մէղբիւբ վա-բօրտա, Լօնտրանքն Սիմէնս գում-բանէսաը թարաֆընտան Գըրմիզը տէնիզտէ Սուաքիմ իլէ ճիտտէ պէյնինտէ վաղ օյնանաղ խաթ-տախի պուլունմաղտա տըր։ Պու վաքօր տէյտունինտէ Օսմանը ի-տարէսի մէմուրլրինինէն Մ. Լա-գուան իլէ Մ. Սիմէնսին պիր չօղ մէմուրլարը պուլունտաղը հալտէ, 8 կիւն մուղատտէմ Սիւէյշ գա-նալընտան կէչիպ Սիւաքիմէ կիթ-միշ տիր։ Էկէրչի Մըսըր վուգուա-թը հասէպլիլէ խաթթը մէղբիւբ Սիւաքիմ լիմանընա հէնուզ վաղ օյնանմամիշ իսէ տէ, Բոշֆորն սէֆինէսի՝ ճիտտէ թէլէկրաֆ խաթթինը վաղ իտէճէք տիր։ Սէֆինէյի մէղբիւբէ՝ Բօրսահտէ 3 թէլէկրաֆ մէմուրը չըգարըպ՝ պունը՝ ճիտտէ իլէ Սիւաքիմ սթասիօնլարընտա իճրան մէմու-րլէրէթ իտէճէքլէր տիր։

Ալտըղըմըզ մանիմաթա կէօրէ, իրնէրն գումբանեսաը՝ 20 կիւնէ գադար թարաղլուս իլէ Մարթա պէյնինտէքի խաթթը վաղ իտէ-ճէք տիր։ Հաթթա մէղբիւբ գումբանիա՝ պու խաթթըն վաղը իշլուն հիւքիմէթ իլէ պիր մու-դավէլէ ադա էթմիշ տիր։ Լօնտ-րատա վաղը Մ. Սիմէնս գում-բանէսաընըն Տէրսաատէթ վէքի-լի իլէ ադա օյնանն պիր գօնթ-րաթօ մուճիպինճէ, մէղբիւբ գումբանիա՝ եէմէն, Հիճաղ վէ Թարաղլուսան պաշրճա լիման վէ շէհրլէրի պէյնինտէ թէլէֆոն օյնանաղ թէլէկրաֆ խաթթ-լարընը թէքմիլէն թէտարիք ի-տէճէք տիր։

—Գատրքէյինտէ Հաճի Շիւքրի աղա թարաբանտա պիր գուլու գաղըրը էրէն եէր ալթընտա քարարկիր քէմէրլի պիր եօլ պու-լունտըղը վէ մուայէնէ իտիլմէք իւզրէ հիւքիմէթ թարաֆընտան նօգթա պէքլէթմիրլիկի բա-դար էրթէսի կիւնճի նիւսսէմիզատ եաղըլմըշ իսի։

Կէչէն բէնճէնպիհ կիւնիւ Նա-ֆիա նէզարէթի թարաֆընտան Լոհէմ բաշղատտէ Համիտ պէյ իլէ պաղը թէֆթիշ մէմուրլարը վէ բօլիս վէ արաղի սահիպլէրի հաղը պուլունտըղլարը հալտէ, մէղբիւբ եօլ մուայէնէ օյնունաղ սթէղ պիր ալարըղ եօլու օղու-ղը անկաշըմըշ տըր։

—Ցիւն կիճէ սաաթ 3 պուչուգ բատտէլէրինտէ իսկիւտարա եէնի-Մահալլէ ճիվարընտա պիր դօնագատան սթէղ զուհուրիյլէ, եաղընըշ մէղբիւբ գօնագ միհ-թէրէք օլարագ պասթըրըմըշ տըր։

ԻԼԱՆԱԹ

Էվգաֆը Հիւմայուն մէհմէտ խան-իսլանտէն կէլէն իլան.

Էվգաֆը Հիւմայուն խապինէսի ագ-լամընտա թարիխը գօնթրաթատան ի-թիպարէն պիր սէնէ զարֆընտա սարֆ ու իսթիհլաք օյունանաղ քեռաֆէի մուհիմմաթը գըրթասիէնին իշ պու ա-զօսթոսըն 16ընճը բաղար իրթէսի կիւնիւ մունազատտընա պէտ օյու-նանաղը հիհէթլէ, իթայա թաիպ օ-լան թիճանարն եէվմը մէղբիւրատէն իթիպարէն պէհէր կիւն նիւմունէլէ-րի իլէ պէրապէր էվգաֆը Հիւմայուն մէճլիսը խարէսինէ կէլմէլէրի իլան օլունուր։

11 աղոսթոս 98 3—3

Խաղինէ խաստաթ Շահանէ ճանիպինէն կելեն իլան.

Մաթպաթը ասրէրէն պիր սէնէլիք խարէսի իչիւն ալընանաղ սապանը միւնազասաը իշլու աղոսթոս Բու-մինին 15ինճի բաղար կիւնիւ իճրա օ-ընանաղընտան, իթասընա թաիպ օ-ընկարընը եէվմը մէղբիւրատ Խապի-նէի Խաստաթ Շահանէտ պուլունմա-լարը իլան օյունուր։

11 աղոսթոս 98 3—2

Պէյօղլու պիտայէթ մահքէմէսի Իճ-րա տաիրէսինտէն կէլէն իլան.

Գօսթի Լամպրինօ իլէ զէվճէ-սի Գաթինդօ գատընընն միւթէ-վէֆա Եուվան վերէսէսի Նէգօլի էզգատիշ իլէ Ալէքսօ գատընընա 97 սէնէսի 29 Նուամէրօրու իլամ միճիպինճէ տէյտիէրի օյան մէ-պալիի մանիմէնին թէսվիյէսի զընընտա Օրթաքէյատ ճէվիզ-լէք նամ մահալատ Բիշիշ օղլու սօղաղընտա աթիդ 46 վէ ճէտիա 44 Նուամէրօրու գաթիէն միւթէ-վէֆա Եուվան էօհտէսինտէ մեր-հուն օյան պիր պապ իսանէ լէ-տէլ մի տայէտ լիրա 100 զրշ հի-հիասաը լյա 4900 զրուշտա թաիպ էօհտէսինտէ թէգարրուբ իյ-լէտիկինտէն, թարիխի իլանտէն իթիպարէն 34 կիւն զարֆընտա մէպլաղը մէղբիւբ իւզէրինէ եիւզ-տէ պէշ զամանը իլէ թաիպ օյան-լարընը Պէյօղլու պիտայէթ մահ-քէմէսի իճրա տաիրէսինտէ միւ-բատաաթ իյլէմէլէրի իլան օյու-նուր։

98 աղոսթոս 12

Շէհր Էմանէթինէտէն կէլէն իլան

Իքինճի Տաիրէի պէլէտիյէնին մա թէֆթերուաթ աշճը վէ բա-պուճճըլըղընընը98սէնէսի աղոսթոս իպթիտասընտան 99 սէնէսի շու-պաթը նիհայէթինէ գատար 19 այընը՝ 7000 զրշ պէտէլ վէ շէ-բաիթը մալիւմ իլէ թաիպի էօհ-տէսինտէ օյունաղ, իշլու աղոսթո-սըն 16ընճը բաղար էրթէսի կիւ-նիւ գադարը գաթիսի վերիլէճէ-յինտէն, զամմ իլէ թաիպ օ-ընկարընը թէէմինաթ ադչէսիյլէ պէրապէր Շէհր Էմանէթի մէճլի-սինէ միւրաճաաթ իյլէմէլէրի։

98 աղոսթոս 12

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻՑԱՋ ԱՆՏՕՆ ՍԱՐԱՆԵԱՆ

ԽԸՏԻՎԻՑԷ ԲՕՍԹԱ ՎԱԲՕՐԼԱՐԸ ԻՏԱՐԷՍԻ

ՏԷՐՍԱԱՏԹՏԷՆ ԻՍԿԷՆՏԷՐԻՑԷՑԻ ՎԷ ԻՍԿԷՆՏԷՐԻՑԷՏԷՆ ՏԷՐՍԱԱՏԹԷ

ՀԱՅԹԱՆԱՑ ՊԻՐ ՔԷՐԲԷ ՏՕՂՐՈՒՏԱՆ ՏՕՂՐՈՒՑԱ ԻՇԼԷՐ

ՍԹԱՄԲՈԼԱՆ ՀԱՐԷԲԷԹԻ

Հէր ըբլէնիհ ֆէլէ՛ստը վո գու պուլուր, վէ Զանաք Գալէ, Միտիլլի, Իզմիր վէ Իրէբլէ սրբար.

ԻՍԿԷՆՏԷՐԻՑԷՑԻ ՎԱՃԱՌՈՒՏԻ

Հէր բաղը էբնէյ ադամընը վո գու պուլուր, վէ 4 պուչուգ կիւն իճրան ալինաճաթ իտէր.

Մէ-լահազէր.—Բէրէյբ՝ գաբատանը միւվար օրտուզու ՇԱՐԳԻՑԷ վաբորը՝ ալափ՝ օգոստոսը 30ինճի չարշէնպիհ կիւնիւ էօյլէնուէն յօնրա ալափրանկա սահաթ 3տէ հարլքէթ իտէճէք տիր։

Եօլճու իլէ էմբատա նավլունը վէ սայիր մալիւմաթ ալմագ իսթէյէնլիր Աթամպօլատա Պաղչէ գարուրնտա Ահմէտ Բասիմ բաչա խանընտա վաղը շիրքէթը մէղբիւբէնին իտարէխանէսինէ միւրաճաաթ իթմէլի տիր։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄՄ

ԷՃԶԱԽԱՆԷՒ

Պ. ՎԷ Հ. ՔԷՐԹՋԷՐՔԵԱՆ ՊԷՐԱՅՏԷՐԼԻԷՐ

Միատէթի մէսարէտէն պէրու կէրէկ է ճգա թիւճարլըղը իլէ վէ կէ-րէք է ճգաճարլըղ սահատաթը իլէ մէշղու պուլունուպ, բաղպէթլու է ճգաի-նին հաշնատխէթի իչիւն էյանէն կէլէն ասլա տիրիղ իթմէտսիկմիզ, հիւր-մէթլու մէրմէրլէրիմիզէ վէ ումում է ճգայէտ բուռա մաղիւմ տիր։

Պու տէֆա տաիսի էօթէտէն պէրու հիւրմէթլու միչքէրլէրիմիզէ պէօրիւ պիր սուհուլէթ օրմաք իչիւն պիր է ճգատխանէյին քիւշարընա արզուքէշ օլուպ, վէ պու արգումգա տաիսի նայլ օլարագ, չօգ ա-նէ-լերէրէն պէրու ամէնին մաղիւմ օլան Սթամպօլատա Եէնի Ճամիէթի 26 նուամէրօ իլէ մուբարագամ է ճգա տէբօղթիմանատան մանատա, պու ա-ֆիտա եիրնէ Սթամպօլատա քէօրիւ գարշըսընտա 77 նուամէրօ իլէ մուբարագամ Պ. Վէ Հ. ՔԻՒԶԻՒՔԵԱՆ ՊԻՐԱՅՏԷՐԼԻԷՐ իւնվանը իլէ պիր է ճգատատ-նէ վէ ատբօղթիօ քիւշատ թիմիղ օլարագուսմուգու, հիւրմէթլու միչքէ-րլէրիմիզէ վէ ումում է ճգայէտ արզ ու պէէան իտէրիղ։

Մէղբիւբ է ճգատանէ վէ ատբօղթիմուգատա, Ֆրանսանդն, Լոնտրա-նդն վէ Ալէմանիանդն թէրթիպատը քիմիէվիյէ իլէ է ճգայի միթէ-վիկէ դայէթ տիպգաթլր եօքրըմըշ վէ էն ալա ճինսլերինէն ամվատա, վէ է ճգան ֆիյաթա ֆիրուսիթ պունուր։ Պուն դրատան մատատա հէրան ի-մալ պունան էնվաֆ ճինս չարաղ, գօնեագ, թազէ մատէն սուրը, վէ պիրինճի նէվ պալըգ եաղը, վէ մէչրուսպաթը սայրէ տայիմա պուլուն-տուղու կիպի, էնվաֆ ալէսթ վէ է ռէվաֆ տաիսի մէվճուտ տիր։ Մէղ-քիւբ է ճգատանէմիզէ վարիս պրն ըէչիթ ալար, անդարիպ թազէ իլաճլար վէ է ճգէն ֆիյաթլար իլէ զայէթ տիպգաթլր պիր սուրէթատ իմալ օլունուր։

Պուհատան տա գաթի նազար, մէղբիւբ է ճգատխանէմիզ իւգէրինատ հէ-քիմէրէ իչիւն տաիսի սյրիյէթէն պիր մահէլլ թախսա օլունմուշ օլուպ, պու պապատ պիր մարագատան տօրկը հէքիմ իլէ պիր խաթիրատ իթմէք արզուսի օլան վէֆատ, մէղբիւբ է ճգատանէմիզէ թէչրիթ պուլյուրատ գ-լարընտա, հէր պիր ճիհէթլէ ֆայիտէմէնտ օլաճագլարընը տաիսի պէէան վէ իլան իտէրիղ։

Պատէհու չէհրիմիզ աթբըպատ հայզդասընտան քէնտի մէհարէթիյէ հէրքէտ թանրիմզ օլան Տօգթ. Արապեան Լ ֆէնտի տաիսի, հէր բաղար կիւնէրէրի սապահէնն սաաթ 8ընճէ 8է գատար քէնտիսէ մերամատաթ ի-ռէն խաթատարը մէճճանէն թէտավի իլլեեէք, վէ ասիր կիւնլէր ատ սաաթ 3ընճէ 8է գատար եէնէ է ճգատանէմիզատ պուլունճաղ տըր։

FARINE LACTÉE H. NESTLÉ

GRAND DIPLOME D'HONNEUR

MEDAILE DOR
Medaille dors
à diverse
Expositions

PARIS 1887
Certificas nombreu
des
premires
Autorités medicales

ՀԱՆՐԻ ՆԷՍԹԼԷԷԻՆ ՍԻՍՏԷԼԻ ՈՒՆՈՒ

Զավցրա ինկիլէրիմէ պէտ սիսթինէն մամուլ օլուպ, քիչլիք չօճուգլար իչիւն միւքէմմէլ պիր նաֆագա օլան Նէսթլէնին ամգիբ սիսաիս ունա, սիսաիս ապ օլան վալիտ լէբին սիսաիս եէրինէ կէշարթ-տէն պաշգա հէմ սիսատան քէսմէկէ վէ հէմ տէ հազմ թիմէկ գօլայլըգ վերիպ իքմալ թիմիրիր։

Իչպու ունուն պիր չօգ հիյլէլէրինտէն սագընըրմագ իչիւն հէր գու-թու իսգէրինտէ պուլունան Հանրի Նէսթլէնին իմզասընա սրզգաթ օ-լունմագ իգթիդա իտիր։

ՄՈՒՀԻՄՄ ԻԼԱՆ

Վիէննատա Պուտա—Բէսթէին պիրինճի Մաճար Գումբանեսի Ո-մումիսի թարաֆընտան թէլէֆոն օյունուպ, Ամսթրա—Մաճարիսթան հիւքիմ մէթի ճանիպինէն 7357 նումարլու օրթ իպթիյաղնամէ իլէ բուխ-սատ վերիլէն

ՀԱՑԱԹ ՎԷ ԹԷԳԱՑԻՈՏ ԻՐԱՏԸ ՍԻՍՈՒՐԹԱՍԸ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ ՏԸՐ ԳՈՒՄԲԱՆԵԱՆԸՆ ՆԱԳՏ ՍԷՐՄԱՑԷՍԻ

12 500 000 ՖՐԱՆԳ ՏԸՐ

Վիէննանընն հայաթ վէ թէգայիւտ իրատաբ սիկորթաբը գումբանիասը թէսհիւսաթը տիրէլ իլէ մուվազգաֆ տըր։

1. Ագիսին (1) մէֆթընտան սոնրա թէէտիյէ օլունանաղ սերմայէլերին թէէտինի,

2. Թէգայիւտ իրատլարը,

3. Վէ պուէնն իլէ պէրապէր ագիսին մէֆթընտան սոնրա թէէտիյէ օ-լունանաղ սերմայէլերին թէէտինին,

4. Իքի գաթը պիր սերմայէնին թէէտինի քի, իչպու իքի գաթը ռէտի-յիմիզ ագիսին թանտիտ օլունան պիր սէնէ վիսուլինտէ պիրինճի տէֆա վէ պատէհու մուգուբը վէֆաթընտա պիր իքինճի տէֆա թէէտիյէ օլունա-ճագ մէպալիզ սերմայէտէն իսպարէթ տիր,

5. Զոճուգլարը ճէհէզլերի չի, գրամմէթլերի մէրգումանդն մուգարրէր օ-լան ալնանէ վասրլ օլուուգլարընտա թէէտիյէ օլունանաղ տրրրար։ Բէտէրին վէ ֆաթը մուգունէտ բիրմ (2) իւճրէթինին թէէտիյէսի գաթ օլունրր, Զոճուգլարն վէֆաթը հալինէ, սիկուրթա օլունան մէպալ՝ քէնտի եախսատ սաիր հէր գանը չալարն մէնֆաաթընա օյարագ ֆէրազ օլունապիլիր,

6. Հայաթը մէմուտտէ թէէտինաթ, չօճուգլար իչիւն ճէհէպ, էկէր ագիտ վէ եախսատ չօճուգ սիկուրթա սէնէսինին հուլսլինտէն էվվէլ վէֆաթ իտէր իսէ, գումբանիա բէչինէն ալտը օլուպ բրիմ իւճրէթլէրինին ճիմ-լէսինի իտատ իտէր։ Պու ուսուլտա կէրէք սերմայէլեր վէ կէրէք բրիմլեր մագմու տըր։ Հալպու քի կիւյա գայտը հայաթ ճէմիյէթլերի առէտ օլը-նան պաշգա գումբանեալարտա եաղընըզ բրիմ իւճրէթլերի մագթու օլուպ սիրմայէլեր գայրը մագթու տըր։

Գումբանիամզ պու նէվ ուսուլ վէ թէրքիպատը թարտ թիմիշ տիր։

Սիկուրթա օլունան սերմայէնին թիշնգիլինի գումբանեա գապալ իթ ալյի-նէ պինանէ, չէնտ սէնէտէն սոնրա բրիմ իւճրէթի թէէտիյէսի թախիրինէ տօղալը, թէէտիյէ օլունան բրիմ իւճրէթլերինին զայըֆը մուճիպ օլմազ։

Թաֆսիլի մալիւմաթ ալմագ իսթէյէնլեր սահիպի խզայա միւրաճաաթ իթմինլեր։

Տէրսաատէթ պանքէրլերինէն Մ. ԼԷՊԼ ՖԻՍ ՎԻԳԻՕՐ գումբանիաի մէղբիւրը ումուրը մալիյէսինի տէրէսսատ իթմիշլեր տիր։

Սիսթէմը Աճէնրէ յ-պէ-է
ԱՆՏՕՆ ԱՆԱՆԵԱՆ
Պաղչէ գարուրնտա Ն. 13

Գումբանիէ Վէքիլրը Բոռելլ ՄԷՆՐԻԷ սոմսոմիէ
(Բ. ԲԻՑՕՆ) ՄՕՐԻՑԻԵՏ ՖՐԱՆԳԻ.
Գալաթա Սբվանը օղու խան Ն. 3.

Էտիրնէյտէ վէքիլ Մ. Լը Տ.ր. Շմիտէկ.

(1) Ագիսի տէյի գումբանիաի մէղբիւբ իլէ մուգավէլէ իսէնէ տէյիլիր։
(2) Բրիմ իւճրէթի տէյի գումբանիաի մէղբիւրէ յէ վէ բրիլէն ազչէնէ տէնիլիր։

ԷԼԷՔԹՐՕ-ԹԷՐԱՊԻԱ

ԵԱՆԻ

ԹԷՏԱԼԻԻ ԷԼԷՔԹՐԻՈՒԹԻ

Էպոնամ ճրնդրն ամիլէթինէ խոտամէթ իթմէք մագալմիրէ մէպնի օլան վէ պու ալաթ վէ էսէվաթ իշլէնէ մանէլիթիգ ալէթլերի օլուուգու կի-պի կարմարիգ վէ սարէթ ալաթը տաիսի պուլունուր. պինանէն ալէյհ ֆէլճ վէ քէօթրիմ վէ գաաֆը ալաթը թէնսիլ միսիլու պէյնինտա նագա-պիլը թէտավի ատա օյունան սիյիր իլլեթլերինէ միսթէլա օյանար վար իսէ, բաղար կիւնլերինտէն մատատա հէր կիւն սաաթ 3ընճէ 9ա գատար քէօրիւ ճիվարընտա Ծանրի է ճգատանէսինին իթիճի գաթրնտա պուլու-նան օտաի աճիգանէմէ թէչրիթի իթմէլերի քէնտիլերինէ իսթար օյունուր։

Էվէլբէ Նաֆլ օլունմաֆ էլէտ էիւլէտ մաֆինալը գաֆէ գուլլանուր։

ՏՕԹԹԷՕՐ Կ. ՕՐՄԱՆԵԱՆ

RÁKÓCZY

ՕԳՆԷՐ ԲԱԳՕԳԶԻՆԻՆ

ԱՃԸ ՍՈՒ ԹԱԳԻՐ ՕԼՈՒՆԱՆ ՄՈՒԱԼԻՃԷՍԻ

Մէղբիւբ սուլրն թէրթիպինէ մուքեսֆաթէն 8 մէտալիա վէրիլմիշ տիր։ Իշպու իլաճ՝ Պուտապէշթ Միլլի Ագատէվատար, վէ Միւնիխաէ Տօգթ. Սթօլցէ, Բարիկատ Տօգ. Հարտա վէ Լոնտրասա Տօգ. Թիշպօրն թարաֆը-տան թահսիլ (անարիգ) վէ թահսին օլունմուշ տըր։

Մէշհուր հէքիմէր ապէաթէր հազվիյէ (մարսազական գործարանք) խաթա-լըգլարը իլէ սիտէք զօրու խաթալըգլարընը թէտավի իթմէքլերինէ, պու ուսուլ ըէք չոգ գուլունմագատա տրրարը։ Իշպու սոզ՝ սիկէր պլէնճէմէք թուզլու-աճը սուլարատան (օ ամէր) էվվլ թաբիուլմագատա տրր։

Բարգոգդինին մատէն սուլյու տայմա թաղէ պիր հալտէ պիլճիմէք է ճգա-խանէլեր իլէ մատէն սուլյու տէրսգիթօլարընտա վէ պա խուսուս Գանցլիք պի-բատէրլեր, Վ. Ծանին, Ալէքեան, Գասապեան վէ Գիւչլիքեան է ճգատանէ-լերտէ պուլունուր։

Պուտա-Բէչթէտ սէվգ
ՄԻԻՏԻՐԻ

ՄԿՐՏԻՉ ՎԷ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄՈՒՐԱՏԵԱՆ

պիրատէրլէր գումբանեսաընն Գալաթատա Բէնճէնպիհ բաղա-ընընտա վաղը մաղազաբընտա վէ Սթամպօլատա Ֆինճանճըլար հօգուշունտա Նուսուֆիան խան գարշըսընտա վաղը 22 նուամէրօյը շիւպէսինտէ սահիբլէր.



Պաղատէ բէսմի կէօսթէրիլէն վէ պու քէրրէ էվրաքատան ճէպ իսի-լէն սիքիչ մաքինասը՝ չիմտիէ գատար չէհրիմիզատ կէօրիւլէն պիրինճիմէ մաֆէնազարա հէր ճիհէթլէ ֆայիտա պուլուպ, ֆ. զբիր մաքինանը պրաթ-լարը զայէք սէնճէլը (սատէ) սուրէթատ իմալ իտիլմիշ օլմաղլա, սայիր սի-քիչ մաքինալարդան նիսպէթէն բէք ատ նամիր պէզուլմագատա տրր։ Իշպու մաքինա իլէ հէր նէվ սիքիչ հինվրէրինին իսթասը միմքին օլատուղը կիպի, իշլէմէսի սահիպ գալա վէ ֆամիլեարտա տա բէք էլվերիշլի տիր։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 25 Օգոստոս

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	99-¾
Օսմ. էսհամը աչըլը	11-5/16
» » գաբանը	11-¼
Իսթիգրազ 65	15-½
» 69	12-⅜
» 71	67-¾
» 72	22-¼
» 73	11-⅛
Օսմանը Պանգասը	19-
Մըսըր տուլ. մուֆթա հրատ	61-⅝
» իսթիգրազը	87-¾
Բուսիա իսթիգրասը	82-¾
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	25-462

Բարիզ 25 Օգոստոս

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	82-50
» » % 5	115-50
Օսմ. էսհամը աչըլը	11-40
» » գաբանը	11-40
Իսթիգրազ 65 Ֆր.	-
» 69	61-
» 73	57-
Բուսիլի չըմէնտըֆէրի	51-75
Օսմ. Պանգասը	728-75
Գրէսի Լիոնէ	602-50
Իթալիա էսհամը	88-50
Մսրը ֆոնտ. մուֆթա հրատ	311-25
Գամպիո 3 այ վատէ	25-23

Վիէննա 25 Օգոստոս

Անֆօ ֆիորին	-
Բուսիլի չըմէնտըֆէրի	24-

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ուսմ. սիւն ագչ. գաբ.	12-18
Պու սապահ աչըլը	12-18
Մըսըր մուֆթահրատէ. գաբ.	69-
Պու սապահ աչըլը	69-
Իսթիգր. 63 (մուֆթօն)	-
» 65	68-
» 69 (բինաբ	61-50
» 72 (Պոն սիւ թրէ.)	22-
» 73	56-
Բուսիլի չըմէնտըֆէրի	51-
Ագչէ ֆայիզի	9-
Ռէբօր Ղրշ	-
Հէփալէսիզ »	15-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	6-10
Սթամպոլ պանգասը	8-75
Սօսիէթէ ժէնէրալ	5-04
Թրամվայ	3-40

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 զրշ-ան	Ղշ. Բր.	
Պէյազ մէճիտիյէ ֆարգը		108-10
Մէթալիք	»	206-
Պէշլիք	»	209-20
Ալթընըգ	»	126-
Պագըր	»	700-
Գայմէ		1080-
Ինկիլիզ լիրասը		110-02
Ֆրանսըզ ալթունը		88-
Բօլ		90-14
Գրէմից ալթունը		51-10
Գարպօն գայմէսի		9-09